




ԼՄՍԱԳԻՐ
ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ



ՊԱՆՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏ. ԵՐՈՍՈՒՂԱԿԻ ՆԱԶ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ՆՈՐ
 ԵՐԶԱՆ 1958

ԼԲ-
 ՏԱՐԻ

«سِيون» مجلة أرمنية شهرية. أدبية. أدبية. ثقافية. للغة والبيان

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology
 Printed in JERUSALEM

ԲՈՎ ԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	Երես
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— «Երանի խաղաղարարաց ...»	49
ԿՐԹՆԱԿԱՆ	
— Աղոթք Ս. Բարսեղ Հայրապետի	52
— Ճառ Խաչին՝ Յովնան Ոսկեբերան Հայրապետի	55
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ	
— Նարեկացու սեղծագործութիւնը	Մ. ՄԿՐԵԱՆ 56
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— De Profundis	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 61
— . . .	ՅՈՎՀ. ՇԻՐԱԶ 62
— Աբովեանի սիրքը	» » 62
— Արծիւն ու մտեղը	» » 62
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ	
— (Խել) Յովնաննէս Թլիւրանցի	Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ 63
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Պիլարզուի սնիրը	Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ 66
ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ	
— Ս. Յարութեան Տանաւին նորոգութիւնները	68
Ս. Յարութեան Տանաւի նորոգութեանց նախապատրաստութիւնները	
	ԿԻՐՐԵՂ ՎՐԿ. ԳԱՐԻԿԵԱՆ 69
Պատճանական Հաղորդագրութիւն Ս. Աբողոյ Կիւսնէն	72
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ	
— Եկեղեցականք - Բեմականք	72
— Պատճանականք	73
Յուցակ Նպաստից Հայոց Երուսաղէմի Պատրիարքութեան	74

ՍԻՈՆ-ի Տարեկան բաժնեգիրն է՝
բոլոր երկիրներու համար՝ ԱճԳԼ. Շիլին 20

Redaction of the Armenian Monthly SION
Armenian Patriarchate,
P. O. B. 4001
Old City - Jerusalem
Via Amman (Jordan)

— ≡ Ս Ի Ո Ն ≡ —

Լ.Բ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1958

◀ Մ Ա Ր Տ ▶

ԹԻԻ 3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

“ԵՐԱՆԻ ԽԱՂԱՂԱՐԱՐԱՑ...”

Մօտաւորապէս տաս տարիէ ի վեր աշխարհի մթնոլորտը մերթ ընդ մերթ կը լեցուի «խաղաղութեան կոչ»երու ձայնով: Այս ձայնը մերթ կ'արձագանգէ Սթոքհոլմի, մերթ Վարշաւայի «համաժողովներէն» և շարունակ ու անդադար կը հնչէ ռատիոյէն և մամուլի էջերէն: Այս բարձրալուր և միօրինակ ձայնը անվերջ կրկնուելով՝ արդէն մաշելու վրայ է: Այնուհանդերձ մարդկութեան քաղցն ու ծարաւը ճշմարիտ խաղաղութեան համար այնքան զօրաւոր է, որ այս «կոչ»երուն փողահարները չեն յուսահատիր երբեք, և իրենց աղմուկը կը շարունակեն, աշխարհի խաղաղութիւնը խանգարելու աստիճան:

Բարեհաճ մարդիկ զիտեն՝ որ «խաղաղութեան» այս հրաւէրը նմանութիւն չունի այն ճշմարիտ խաղաղութեան երկնային հրաւէրին հետ՝ զոր տուին Աստուծոյ պատգամաւորները աշխարհի Փրկչին ծննդեան առաւօտուն՝ երգելով «և յերկիր խաղաղութիւն»:

Երկինքի բարձունքներէն եկած այս ձայնը դարէ ի դար հնչած է հաւատացեալներու շրթներէն և արձագանգած է ծագէ ի ծագ՝ Աստուծոյ փառքը հռչակելու և բարի մարդոց հոգիներուն ամենէն խորունկ և ամենէն ուժգին իղձը իրենց Արարչին և իրենց եղբայրներուն յայտարարելու համար: Եւ ինչպէս Քրիստոսի փրկագործութեան սկիզբէն ծանուցուեցաւ «յերկիր խաղաղութեան» աւետիսն ու հրաւէրը, նոյնպէս Փրկչին վերջին կտակը եղաւ. «զխաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ»:

Էական է՝ որ խաղաղութիւնը տիրէ նախ մեր, մարդոցս, սրտերուն և հոգիներուն մէջ, երբ կեանքի փոթորիկները և ալեկոծումները կը սպառնան շարիքի ժայռերուն զարնել զմեզ և ընկուզել զմեզ մեղքի և խաւարի անդունդին մէջ: «Մի՛ խռովեսցին սիրտք ձեր և մի՛ զանդիտեսցեն» պատուիրեց Տէրը: «Զեր սրտերը թող չխռովին և չվախնան»: Ըստ այսմ՝ ամենէն կարեւորը այն է՝ որ հոգեկան արիութեամբ պայմանաւորուած ներքին խաղաղութիւն ունենանք: Այդ պատճառաւ կ'ազօթէ եկեղեցին. «Խաղաղութեամբ քով Քրիստոս Փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս և զբանս, ամբացո՛ զմեզ և աներկիւզ պահեա յամենայն չարէ»:

Եւ ապա կենսական է որ խաղաղութիւնը տիրէ երկրի վրայ, մարդկային ընկերութեան մէջ: Ընկերութեան և հաճութեան քաղցր պտուղը եզրոյ այս խաղաղութեան քաղցն ու ծարաւն ունին մարդիկ որպէսզի ազատ ըլլան քաղելու աստուածագիր իրենց ճակատագրի ճամբէն: Պատերազմ և խռովութիւնք, սրածութիւնք և սպանութիւնք դառն պտուղներն են մարդոց մէջ բոյն դրած անձնասիրութեան և տանելութեան մեղքերուն: Վասնզի տատասկէն թուր և փուշէն խաղող, ի հարկէ, կարելի չէ քաղել:

Նոյնպէս անաստուած և նիւթապաշտ մարդերէ խաղաղութիւն կարելի չէ սպասել: Բռնակալներու և կեղեքիչներու խոստացած կամ տուած խաղաղութիւնը՝ ի վերոյ խռովութեան միայն կը տանի: Եւ խեղդամահ արդարութեան լուծիւնը պէտք չէ շփոթուի խաղաղութեան հետ: «Արդարութիւն և խաղաղութիւն համբուրեցին» կը պատգամէ Աստուծոյ խօսքը: Առաջին Աշխարհամարտէն առաջ արեւմտեան Հայաստանը խաղաղ չէր. այսօր խաղաղ է . . . Խռովութիւն կայ այսօր Ալճերիոյ մէջ և Ֆրանսա «խաղաղութիւն» կ'ուզէ հաստատել այնտեղ, կապտելով Ալճերիացի ժողովուրդին ազատութեան և ինքնորոշման իրաւունքները և լռեցնելով արդարութեան ձայնը:


Այս կերպով «խաղաղած» երկիրներ և ժողովուրդներ շատ կան երկրագունտին վրայ . . .

Բայց քրիստոնեայ մարդոց, ազնիւ մարդոց խաղաղութիւնը այլ է: Անոնցը այն խաղաղութիւնն է՝ որ կը համբուրուի արդարութեան հետ: Պայքար՝ խաղաղութեան համար. բարի է: Բայց նաև պայքար՝ արդարութեան համար, ազատութեան համար. առանց երկրորդին՝ առաջինը անկարելի է: Վասնզի այս երկուքը անբաժանելի են իրարմէ:

«Խաղաղութեան կոչ»երուն թմրկահարութեան ձայնը, զոր կը լսենք ատեն ատեն, կը տարածուի համայնավարութեան կեդրոնէն: Սովետ Միութեան ղեկավարներն են որ ժամանակ առ ժամանակ կը թոցնեն «խաղաղութեան» աղաւնիները: Բայց այս աղաւնիները չեն նմանիր անոր՝ որ վերադարձաւ Նոյի տապանին, երբ ան տեսաւ աշխարհակործան ջուրերու ամեհի ալիքներուն հանդարտիլը, և եկաւ ձիթնին իր կտուցին՝ ծանուցանելու աշխարհի ապահովութիւնը: Այդ ապահովութեան վստահ ըլլալով էր որ Նոյ դուրս ելաւ տապանէն, ինքնապաշտպանութեան իր ամրոցէն: Խռովութեան և պատերազմի առաջին առնելու համար՝ նախ մարդիկ և ազգեր պէտք է փոխադարձ վստահութիւն ունենան իրարու հանդէպ և ապահով զգան յարձակումի վտանգներէն:

«Իբրև զի՛ գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւոյն խաղաղութեան» կը գոչէ Մարգարէն: Բայց պողպատեայ գրահներով բռնաւոր սպառազինեալ բանակներու ծանր և շարագուշակ ոտնաձայները չեն նմանիր երբեք խաղաղութեան աւետաբերներու ոտքերուն քաղցրալուր ձայնին:

Ոչ ալ կայծակնաթոխ և մահափիւռ հրմուկներու սարսուզդեցիկ սոյնն ու կռիւնը կը նմանին խաղաղութեան աղաւնիներու կախարդիչ վուվուին: Հարցընել պէտք է արդարև թէ այն «խաղաղութիւնը» որուն կոչերուն ազմուկը զմեզ կը խռովէ՝ երբևիցէ համբուրուած է կամ կ'ուզէ՞ համբուրուիլ արդարութեան հետ: Հարցնել պէտք է թէ կոմմունիզմի հին ու նոր ղեկավարներուն սուտն ու կեղծիքը պաճուճելու միայն ծառայող այդ ազգակը, արդարութեան



ձայնը խափանելու համար հանուած այդ աղմուկը ի՞նչ նմանութիւն ունի ճրչմարիտ խաղաղութեան զեղահնչիւն մեղեգիին հետ, որուն խորունկ կարօտն ունին մարդոց հոգիները: Գծովային զէնքերու մշտական արտադրումը ի՞նչ ապահովութիւն կրնայ ներշնչել մարդոց և ազգերու, որպէսզի անոնք խաղաղ կեանքի կարենան նուիրուիլ:

«Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին»: Ո՞վ կրնայ ըսել թէ Կոմմունիզմի կարծեցեալ խաղաղարարները Աստուծոյ որդի կոչուելու մասին երբեիցէ խորհած են: Կամ ո՞վ կրնայ մտածել թէ անոնք և անոնց նմանները մինչև իսկ հեռուէ հեռու Աստուծոյ որդիներու զործ կը կատարեն: Ճշմարիտ խաղաղութեան ծարաւի հոգիները պէտք է խաբէութեան զոհ երթան՝ խաղաղութեան հետ շփոթելով՝ խռովութեան արարիչներուն բանասարկութիւնը:

Այսպէս կոչուած «խաղաղութեան կոչերը» ուրիշ բան չեն՝ բայց եթէ աշխարհի երկու հսկայ ռազմական ուժերուն միջև «ձիւռ առուտուր»ի և քաղաքական սակարկութեան համար ըսուած խօսքեր: Այս սակարկութեան մէջ դեր չունին Աստուծոյ որդի կոչուիլ ցանկացող բարի հոգիները, կամ խաղաղութեան աւետաբեր ըլլալ փափաքող աւետարանիչները և հոգևոր առաջնորդները: Վասնզի խաղաղութիւնը առուծախի ապրանք չի կրնար ըլլալ:

Ի՞նչ խօսք, թէ մեր մշտական ազօթքը պէտք է ըլլայ որ աշխարհի երկու մեծագոյն ռազմական ուժերը, Միացեալ Նահանգները և Սովետական Միութիւնը, իրարու հետ կռիւի չբռնուին և զիրար բզբտելու չելեն: Ի՞նչ խօսք, որ աշխարհի բոլոր բարեհաճ մարդերուն ամենէն ուժգին ցանկութիւնն է որ երկրագունտի այս ահաւոր և վիթխարի հսկաները համաձայնին որ աշխարհը աներևակայելի կրակներու չմատնեն և բազմահազար դարերու հոգևոր և մտաւոր կատարումներն ու քաղաքակրթութիւնը իսպառսպուռ չանէացնեն: Եւ եթէ անոնք անպայման պատերազմ կ'ուզեն ընել՝ զէթ զոհանան պաղ պատերազմով, և չձեռնարկեն մարդկութիւնը բնաջնջել՝ մեր օրերու նոր ջրհեղեղով մը, որ այս անգամ հրեղեղ պիտի լինի, ջուրի տեղ կրակով ծածկելով ամբողջ երկիրը:

Յամենայն դէպս, մեզի քրիստոնեաներու և հոգևոր առաջնորդներուն զործը չէ քաղաքական հաշիւներու և խաղերու թակարդին մէջ բռնուիլ: Արդէն «մեծ պետութիւններու զեկավարները» յիրականին կարևորութիւն ալ չեն ընծայեր հոգևորականներու կոչերուն կամ կարծիքներուն:

Մենք ժառանգորդներն ենք այն խաղաղութեան՝ զոր Յիսուս թողուց մեզի, ըսելով. «Զխաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ»:

Քրիստոնեայ մարդիկ պէտք է ջանան ծաւալել այն խաղաղութիւնն ու հաշտութիւնը միայն՝ որով Աստուծոյ որդիութեան խոստումը կ'երաշխաւորուի:

ԿՐՕՆԱԿԱՆ

ԱՂՕԹՔ Ս. ԲԱՐՍԵՂ, ՀԱՅՐԱՊԵՏԻ

(Կը կարդայուի Աւագ Հինգտաբքի, ապաժարողաց վրայ)

Տէր Աստուած հայր ամենակալ ստեղծող երկնքի և երկրի՝ որ Քու բարերար կամքիդ ակնարկով գոյացուցիր ամէն արարածները՝ երեւելիներն ու աներեւելիները, երկնայիններն ու երկրաւորները: Եւ Քու նախախնամութեամբդ ստեղծեցիր մարդը հողէն ու բարերար պատկերիդ համաձայն պատուելով մեծարեցիր զանիկա, անմահութիւն ու անապական կենդանութիւն պարգևելով անոր: Ու ինքնիշխան կամքով և փառքով զարդարելով պատկեցիր զայն ու շնորհեցիր անոր փառկութեան զբախտին վայելքը՝ որպէսզի գործէ ու պահէ զայն և անանց ու անճառելի այդ պարգևը վայելէ շարունակ և օրըստօրէ յառաջանայ բարի գործերու մէջ: Եւ տուիր անոր Քու կենսաբեր կամքիդ բարի հրամանը՝ որպէսզի այդ մեծ պատուիրանագրութեամբ ա՛լ աւելի փառքով ու պատիւով ճոխանար, ու Քու բարերար կամքիդ հնազանդելով՝ ա՛լ աւելի գերազանց կեանքին վերափոխուէր, այսինքն՝ ժամանէր վերին Երուսաղէմի իրանալի կայանները:

Իսկ անիկա՝ պատրող շար օձէն խարուելով, կեանքի գործիքն ու բարեաց պատճառը անձնիշխան յօժարութեամբ բանասրկուին կողմը դարձուց և շարին խարէութեան գործիքը ըլլալով՝ շեղեցաւ Քու արարչագիր ու կենսաբեր պատուէրէդ և հնազանդելով շարին՝ նախախնամար համարեցաւ պատրող թշնամիին սխալական խօսքերը Քու աստուածային օրէնագրութենէդ: Էսեց կնոջ խրատը ու կորսնցուց տիրական վեհ իմաստութիւնը, յիմարարար և անխորհուրդ կերպով մերկանալով բոցաճաճանչ և լուսեղէն զարդարանքները և անոր տեղ պատառատուն տերեւներ հայթայթելով՝ կը ջանար ծածկել իր ամօթալից մերկութիւնը, յոյսը կտրած Ամենակալիդ զօրութիւնէն, կը կարծէր պահուրտիլ աստուածութեանդ ամենատես զիտութիւնէն, իր մեղանշելուն պատճառ ցոյց տալով կինը. «Այս կինը,

կ'ըսէր, զոր տուիր ինձի, անիկա եղաւ պատճառ»: Ստոր համար անէձքի և ցաւերու կեանքը ժառանգեց՝ իշխալով մահուան ու ապականութեան ներքեւ՝ Քու անտես և աստուածային հրամանիդ համաձայն՝ թէ զայն (արգիլուած պտուղը) կերած օրդ իսկ պիտի մեռնիս. ու ատոր հետեանքով մահուան իշխանը թագաւորեց ու տիրեց մեր վրայ և կորստեան պահակը մեր բնութիւնը գրաւելով իրեն հնազանդեցուց, ու ամէնքը իր ծառաներն ըրաւ և դժոխքի ծանր ծառայութեան լծեց զանոնք:

Իսկ Քու, Հայր բարեգութ, յաղթուելով առատ ու անբաւ մարդատիրութենէդ, չհանդուրժեցիր Քու անարատ ձեռքիդ ստեղծուածը այնպիսի վտանգաւոր աղէտքի ենթարկուած անսնել. այլ գորովելով Քու հայրախնամ սիրովդ՝ զթացար մարդոց որդիներուն վրայ ու այցելեցիր կորուսեալին. ու զանոնք փնտտելու համար զրկեցիր Քու Միածինդ ու Էակիցդ՝ ծոցածին ու անբաժանելի բանդ Աստուած, որ աշխարհ զալով իր վրայ առաւ մեր աղքատացած բնութեան գձոճ կերպարանքը՝ իբրև մարդ ծնելով անարատ և ամէնորհնեալ Աստուածածին Սուրբ Կոյսէն ու ինքը յանձն առաւ Աղամի յանցանքը ու իր աստուածային տեսչութեամբ իր վրայ կրելով մեր մարդկային ամէն կիրքերը, բացի մեղքէն, մարդկութեան պտուղը հանդիսացաւ:

Երկնաւոր հովիւր ելաւ բարձր լեռան վրայ փնտտելու մոլորեալ ոչխարը ու զբանելով զայն՝ իր բարերար ուսին վրայ առաւ և հայրենի բնակարանը դարձուց՝ ուսկից արտաքսուած էր արդարապէս, և անէձքի ու ցաւերու դատապարտութիւնը ջնջեց իր անպատժապարտ մահովը, ու աւազակներու ձեռքը ինկածը վերստին անողջացուց պատելով անոր վէրքերը, ձէթ և գինի զնելով անոնց վրայ ու զայն աւանդելով Քու ամէնընկալ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցիիդ պանդոկին, այն Եկեղեցիին՝ որ կը

ժողովէ բոլոր ցրուածներն ու կեղեքուածները ու կը միացնէ զանոնք երկնաւոր Հօր որդեկիրներ ընելով. ու Սաշին վրայ Իր հաշտարար ու մեղսաբաւիչ պատարագով բոլորամուէր Ինքզինքը ընծայեց մեր փոխարէն ու մեր մեղքերուն համար Իր անձը փոխանակեց: Եւ զարձեալ վերստին սաացաւ մեզ Իր սուրբ արիւնով ու ազատեց բանտարկուելն ծառայութենէն՝ պատելով մեր յանցանքներու դատապարտութեան մուրհակը, ու մեր հակառակորդը վերցուց մէջտեղէն ու քեկեկեց զայն խաչափայտին վրայ. մերկացուց անոր չարաննեզ գօրութեան իշխանութիւնը և պետութիւնը՝ յայտ յանդիման խայտառակելով ու նշաւակելով զանոնք Իր անձին վրայ՝ Իր աստուածային գօրութեամբ:

Ու Իր իշխանական պետութեամբ զըժտիքի ստորին սանդարամեալ իջաւ. ազարտեց բուն գօրութիւնը աշխարհի կարծեցեալ իշխանին, որ բարձրացած ու լեռնացած ամբարտաւանութեամբ՝ մեր մարդկային բնութիւնը իր իշխանութեան ներքեւ գրաւած ունէր: Ատոր համար պատերազմի մէջ հօր թագաւորը եկաւ հասաւ բարձունքներէն, ելաւ հպարտացեալին բարձունքը ու կապեց կաշկանդեց հսկան՝ կործանելով անոր ամբուստիւնները: Յափշտակեց անոր զանձերը ու զարձեալ արքունական պատկերը դրախտին մէջ մտցուց՝ ուսկից դուրս հանած էր, տալով անոր եօթը շնորհները, զորս կորսնցուցած էր իր եօթնեակ յանցանքներով: Վասնզի խմաստութիւնը շինեց հօրեմական տունը՝ այսինքն Դաւիթի խորանը, և ինկածն ու կործանածը նորոգեց և կանգնեց վերստին՝ Ինքը ըլլալով ծաղիկ՝ Յեսուէի արմատէն. ու Անոր վրայ հանգչեցաւ Սուրբ Հոգին, որ խորհրդանշանն է խմաստութեան և հանճարի, գիտութեան և աստուածապաշտութեան հոգիին, ու լեցուեցաւ երկրիւրի և սրբութեան հոգիով: Վասնզի ուր որ Տիրոջ երկրիւր կայ՝ հոն կայ նաև պատուիրաններու պահպանութիւնը, և ուր որ պատուիրաններու պահպանութիւնը կայ՝ հոն ոչ մէկ յանցանք գոյութիւն չ'ունենար. որովհետև Անիկա մեր յանցանքները Իր վրան առաւ ու մեր ցաւերը վերցուց ու Քեզ միայն ճանչցուց մեզի իբրև ճշմարիտ Աստուած կենդանեաց և մեռելոց. ու Սաշին վրայ թափած Իր ա-

րիւնով խաղաղութիւն հաստատեց երկինքի և երկրի միջև և Քու քաղցր սիրոյդ կամքը հաճեցուց զէպի արարածները, որով վերցուեցաւ միջնորմը, լուծուեցաւ կրճիւր, որ կը խափանէր ու կ'արգիլէր մեր փրկութիւնը, ու բացաւ կեանքի ծառին ճամբան՝ որ սերովբէներու բոցեղէն սուրով կը պահպանուէր: Վասնզի մեզի ընկերացաւ Ճանապարհը, ճշմարտութիւնը և կեանքը Յիսուս Քրիստոս, որ առաջնորդեց մեզ փրկուեալ կեանքի զէպի երկինք տանող ճամբէն և իշխանութիւններէն ու պետութիւններէն վեր բարձրացուց և խրախուսելով հաւատացեալները՝ ըսաւ. «Քաջալերուեցէք զի ես յաղթեցի աշխարհին, ու իշխանութիւն տուի ձեզի կոյսելու օձերն ու կարիճները և թշնամիին բոլոր գօրութիւնները»: Որով՝ համարձակութեամբ կրնանք ըսել. «Մեր է մահ քու յաղթութիւնդ, ո՛ւր է զոտիք քու խալթոցդ»: Վասնզի մենք փրկուեցանք ու աղատուեցանք քու միածին Որդիիդ և մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի արիւնով, որուն հետ Քեզ Հօրդ և Ս. Հոգւոյդ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ այժմ և յաւիտեանս. ամէն:

Խաղաղութիւն ամենեցուն:

Եւ արդ, ո՛վ Տէր Աստուած մեր, բարերար և բազմագութ, որ մեր մարդկային ազգը այսպիսի անճառ փառքի ու անպատում բարիքներու հաղորդակից ըրիր ու մեծարեցիր մեզ Քու միածին Որդիիդ անօրէնութեան միջոցաւ, որ աշխարհ գալով կատարեց ամէն օրէնքներն ու մարգարէութիւնները ու Իր քաղցր վարդապետութեամբ ժողովեց ցրուածները ու ամէնքը համախմբելով միացուց միաբան սիրով Քու արարչական խնամարար գթութեանդ մէկ հաւատքին և կոչման յոյսին մէջ և ամբողջ աշխարհի փրկութեան ճանապարհը բացաւ՝ Ս. Հոգիի կենդանութեան առհաւատչեան պարգևելով առաքատի մանուկներուն՝ նորածնեալ ժողովուրդներուն, ու ապաշխարութեան ղեկ և սպեղանի պատրաստեց Իր առատ մարդասիրութեամբ ըսելով. «Եկայ ո՛չ թէ արդարները՝ այլ մեղաւորները կոչելու ապաշխարութեան», և զարձեալ թէ «Ինձի եկէ՛ք ամէն յոգնածներդ ու մեղքի ծանր բեռներ ունեցողներդ և ես հանգիստ պիտի պարգևեմ ձեզի»: Եւ Իր աստուածախօս ձայնով յորդորեց ու քաջալերեց

ամէնքը հնազանդութեամբ աստուածահա-
ճոյ ծառայութեան լուծը կրելու՝ ըսելով.
«Զեր վրայ առէք իմ լուծս ու սորվեցէք
ինձմէ, վասնզի հեղ եմ և սիրտով խոնարհ,
ու հանգիստ պիտի գտնէք ձեր անձերուն,
որովհետեւ իմ լուծս քաղցր է և բոս՝
թեթև»:

Եւ արդ՝ մենք Քու ծառաներդ և ժո-
ղովուրդդ և Քու արօտիդ խաչները՝ զինը
Քու Միածին Որդիիդ արիւնին՝ հաւաքուած
սուրբ եկեղեցւոյս գաւիթին մէջ, խոնար-
հելով մեր մեղքերուն թողութիւն և քա-
ւութիւն կը խնդրենք Քու բազմագութ ու
առատ մարդասիրութենէդ: Խոնարհացուր
ականջդ ու լսէ՛ Քու ծառաներուդ աղա-
չանքը և զթութեամբ ու ողորմութեամբ
ներէ՛ կամայ և ակամայ գործած մեր յան-
ցանքներուն ու մեզ լոյսի և տուրնջեան
որդիներ ըրէ՛, վասնզի Դուն զմեզ որդե-
զիրներ ըրիր որպէսզի մենք ժառանգակից
ըլլանք լոյսի մէջ բնակող սուրբերուն:
Մենք չարէն խարուելով ու մեր կամքով
անոր մեղսասէր ու կամակոր կամքին որ-
սերը եղանք ու բաժնուեցանք Քու արար-
չական գութիդ հայրախնամ սէրէն ու զըր-
կեցինք մենք զմեզ երկնաւոր Հօրդ ժա-
ռանգութեան որդեգրութենէն և զգուշու-
թեամբ չպահեցինք հայրենատուր մեծու-
թեանդ ստացուածներն ու գանձերը, զորս
ընդունած էինք սուրբ աւագանին շնորհիւ,
այսինքն՝ մաքրութիւնը, անմեղութիւնը և
արդարութիւնը, հոգևոր մեծաշահ հարսու-
տութիւնը: Սակայն մեր անառակ վարքով
ձեռքէ հանեցինք այդ հոգևոր հարսու-
թիւնը՝ մինչև որ հասանք յետին ազքա-
տութեան ու սովամահ չքաւորութեան:
Նուաղեցան մեր անձերը ու Քեզմէ զատ
ոչ մէկուն վրայ յոյս և ակնկալութիւն չու-
նինք, վասնզի Դու ես մեր Աստուածը և
Քու անունդ կը կարդանք ամէն ժամանակ:

Հա՛յր երկնաւոր, զթա՛ Քու ծառանե-
րուդ դարձին և ընդունէ՛ մեր խոստովա-
նութեան զղջումը, ինչպէս ընդունեցար
անառակ որդիին դարձը ու վերստին դար-
դարեցիր զայն արփիազարդ լուսեղէն հան-
դերձով՝ այսինքն առաջին պատմութեանին
ծածկոյթով, զոր մերկացած էր իր կամա-
կոր ու անառակ վարքով: Այժմ մենք ալ
միևնոյն յօժարութեամբ, զղջացեալ սրտով
ու կոտրած հոգիով կը դառնանք դէպի

զթածդ ըսելով. «Հա՛յր, մեղանչեցինք
երկինքի և Քու առաջ, այլևս արժանի
չենք Քու սուրբ անուանդ որդիներ կոչուե-
լու, Քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ՛
մեզս: Նայէ՛ մեզ, ո՛վ Տէր, Քու քաղցր
ու ողորմած կամքովդ, ու զիմաւորէ՛ մեզ
Քու հայրական գութով և բարեբար սիրովդ,
և հազցո՛ւր մեզ առաջին պատմութեանին
լուսափայլ վերարկուն, որով զարգարուած
էինք աւագանին պայծառութեամբ: Մեր-
կացո՛ւր մեզմէ, Տէ՛ր, չարի ծածկոյթին
հինցած պատմութեանը, զոր զգեցանք մեր
ծուլութեամբ ու անառակ վարքով, ու օ-
տարացանք Քու հայրական խնամքէդ: Տուր
մեզի, Տէ՛ր Աստուած մեր, Քու ուրախա-
կան ու մարդասէր համբոյրդ՝ տպաւորելով
մեր հոգիներուն մէջ սրբութեանդ կնիքը:
Արդարութեան մատանին անցո՛ւր մեր աջ
ձեռքին՝ իրրև նշան և դրոշմ սրբութեան
ուխաին, զոր ուխտեցինք Քու սիրելի Որ-
դւոյդ արեան միջնորդութեամբ: Խնցո՛ւր
մեզ ուրախարար բաժակը, զոր քառաթև
խաչի աստուածընկալ սեղանին սուրբ խառ-
նարանին մէջը խառնեցիր, որուն վրայ
պարարակ եղին ճշմարիտ պատարագը դե-
նեցիր, ու Քու միածին և սիրելի Որդւոյդ
հարսանիքին համար պատրաստուած ճաշին
հրաւիրեցիր աստուածային երկիւղի հան-
ճարէն զուրկ և պատուէրներուն անզոյշ
եղողները, ու անզգամութեան ճամբէն
հեռանալ պատուիրեցիր անզգամներուն:
Եւ արդ, տո՛ւր մեզի Քու Միածինիդ մար-
մնոյն անմահութեան հացը, որով կարենանք
ապրիլ, ու խնցուր մեզի սուրբ բաժակին
անուշ գինին, որպէսզի ատով միշտ արբե-
նանք անսպառ ուրախութեամբ ու վայե-
լենք անկողոյստելի ճոխութիւններդ երկ-
նաւոր Հօրդ երջանիկ օթեաններուն մէջ,
զորս աշխարհի սկիզբէն Քու սուրբերուդ
պատրաստեցիր, ու անոնց հետ գոհանալով
փառաւորինք Քեզ ընդ Հօր և ընդ Արքայ
Հօգւոյդ, այժմ և միշտ: Ամէն:



Ճ Ա Ռ Ի Ս Ա Ջ Ի Ն

ՅՈՎ, ՀԱՆ - ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

(Մասնակի)

Ծագով յաղթեց Սատանան Աղամին, Ուաչով կոխեց Քրիստոս Սատանան: Փայտը՝ մէկը (Աղամը) դժոխք զրկեց. իսկ խաչափայտը՝ (դժոխք) գացածները անկէ գորս կանչեց: Փայտը՝ մերկացածը (Աղամը) կը ծածկէր. իսկ խաչափայտը Յաղթողը (ըլ-Քրիստոս)՝ մերկ վիճակի մէջ բարձրաւանդակի վրայ գամուած՝ ամեն քին կը ցուցնէր:

Ո՞վ պիտի պատմէ Տիրոջ գորութիւնը, որ զմեզ մահէն անմահութեան բարձրացուց: Զէնք չունէինք. պատերազմ չ'աղեցինք. վէրք չընդունեցինք. և ճակատամարտ չի տեսնք և սակայն յաղթութիւն ընդունեցինք: Տէրը նահատակուեցաւ և մենք պսակուեցանք, որովհետեւ (Իր յաղթութիւնը) մերինը եղաւ:

Կէթ հոչակինք Տէրը իբրև զինուորներ, և յաղթանակի երգը ամէնքս միասին երգենք. «Մահ, յաղթութիւնդ ընկղմեցաւ. ո՞ւր է, դժոխք, խայթոցդ»: Այս (բարիքը) խաչը տուաւ մեզի:

Ուաչը ընդդէմ դեերու յաղթութիւն է. ընդդէմ մեղքի՝ սուր է. սուր՝ որով՝ օժը խոցեց Քրիստոս: Ուաչը Հօր (Աստուծոյ) կամքն է. Միածնին՝ փառքը. Ս. Հոգիին՝ ցնծութիւնը: Ուաչը՝ հրեշտակաց զարդ է. Եկեղեցւոյ՝ ամբուսութիւն. պարծանք՝ Պօղոսի. պարիսպ՝ սուրբերու. և ամբողջ աշխարհի՝ լոյսն է:

Ինչպէս որ խաւարով ծածկուած տան մէջ ճրագ կը վառեն, և շիտակ կը տնկեն դայն ու ամբողջ տունը կը լուսաւորէ. այնպէս ալ Քրիստոս մարդոցմէ խաւարը վանեց: Եւ ինչպէս որ ճրագը երբ բարձր տեղ մը դրուի այնքան աւելի լոյս կուտայ, այնպէս ալ խաչի բարձրութեան վրայ արգարութեան արեգակը դրուեցաւ որ կը լուսաւորէ ամբողջ տիեզերքը: Զայն տեսնելով աշխարհ սարսեցաւ, և երկիր շարժեցաւ. ժայռեր պատռուեցան, սակայն հրէական անդամութիւնը չպատռուեցաւ. վա-

րագոյրը պատռուեցաւ. սակայն անոնց չարութեան աղաղակները չզոգրեցան:

(Իսրայէլի ժողովուրդը թէև) լսեց որ «Գառնուկի պէս սպաննուելու տարուեցաւ, և ոչխարի պէս կեցած է զինք կտրողին առջև, և այսչափ ժամանակ դաստիարակուեցաւ մարգարէութեանց մէջ, սակայն երբ (մարգարէութեանց կատարումը) տեղի ունեցաւ չհաւատաց: Ահա ասո՛ր համար (Տաճարի) վարագոյրը պատռուեցաւ, նշանակելով այն յաւիտենական ամայութիւնը որ անկէ վերջ պիտի տիրապետէր:

Արդ, մօտենանք այսուհետև շատ պաշտանքով և երկիւղով: Հրեշտակներ, սուրնք բնութեամբ մեզմէ գերազանց են, ա՛յնքան պատկառանքով և երկիւղածութեամբ կը կենան (Քրիստոսի) Գերեզմանին մօտ. իսկ մենք ոչ թէ պարապ գերեզմանին կը պատրաստուինք մօտենալ, այլ նոյնինքն այն գերեզմանին (որ) Գառնուկը իր վրայ ունի: Զըլլայ որ աղմուկով և խոռովութեամբ մօտենանք: Այլպէս ո՞վ կրնայ ակնկալել որ մեզի այնուհետև ներում ըլլայ: Պարապ տեղ չեմ ըսիր ասիկա. որովհետև յաճախ կը տեսնեմ որ (Աւագ Ուրբաթու) այս երեկոյին աղմուկ և իրարանցում տեղի կ'ունենայ(*). (նման ըստ երևոյթին բարեպաշտական մոլեռանդութիւններ) աւելի ձեզի համար պատիժի առիթ կ'ըլլան քան թէ փրկութեան. ասոր համար կը պատուիրեմ այս բաները: Որովհետև երբ քահանան սեղանին առջև կը կենայ, և ձեռքերը երկինք վերցնելով Ս. Հոգին կը կանչէ, անհրաժեշտ է հեղութիւն, լուսութիւն և բարեկարգութիւն: (Մինչդեռ) երբ Ս. Հոգին շնորհք կուտայ, երբ կը տեսնես Գառնուկը որ կը մորթուի, այն ատեն

(*) Հաւանաբար կ'ակնարկուի Աւագ Ուրբաթու թաղման կարգին առնչութեամբ տեղի ունեցած ամբոխային անկարգութեանց:

ամբոխ, խռովութիւն և հակառակութիւններ կ'ըլլան: Երբ թշնամանքներ տեղի կ'ունենան, ըսէ ինձի, ի՞նչպէս կ'ակնկալես որ հոգևոր բարիք քաղես այս սեղանին մօտենալով:

Բաւական չէ՞ արդէն որ մեզքով կը մօտենանք, բայց մեզի ընծայուած այս պատեհութիւնէն անգամ չենք կրնար օգտուել առանց սխալանքի, և զիրար կը խանենք և կ'աքացենք. ինչո՞ւ կը մօտենաս, ով մարդ, ինչո՞ւ կը փութաս զենուող ոչխարը տեսնել: Ըսէ ինձի, եթէ ամբողջ գիշերը այս զենուժը տեսնէիր, (կարևոր) ի՞նչ բանէ ետ պիտի մնայիր: Ամբողջ օրը համբերեցիր, և գիշերուան կարևոր մէկ մասը սպասեցիր, այսքան յոգնութիւն մէկ վայրկեանի մէջ կ'ուզես վատնել: Մտածէ, ի՞նչ է քու զիմացդ կատարուողը, ուրկէ՞ այս զենուժը իր պատճառը կառնէ — քու փրկութիւնէդ: Զինուեցաւ քեզի՞ համար, և դուն կը լքե՞ս զԱյն ճիշդ Անոր զենուած ատեն:

Ուր որ է ինկածը՝ արծիւներ հոն կը հաւաքուին. իսկ մենք ոչ թէ արծիւներու պէս՝ այլ շուններու պէս կը մօտենանք. այսքան անամօթութիւն և այսքան հակառակութիւն կայ մեր մէջ: Հասկցիր թէ ի՞նչ է այստեղ թափուածը — արիւն, որ քու հոգիդ մաքրեց, որ աղտոյ լուաց և որ (չարին) իշխանութիւնը խայտառակեց . . .

Եւ արդ քանի որ այսքան բարիք վայելցինք, մեր անձերը սրբենք մեր կարողութեան չափով, մարմնի և հոգիի ամէն պղծութենէ: Քաղցր վարք ու բարք ունենանք, մաքուր մտք, պարկեշտ կենցաղ: Մեր ընկերներուն հանդէպ՝ սէր և խոնարհութիւն, աղքատներուն նկատմամբ՝ գուժ և ողորմութիւն: Մեր անձերը արժանի ընենք մեզի ընծայուած բարի պարգևներուն. որպէսզի երկինքի արքայութեան ալ արժանի ըլլանք, մեր Տիրոջ և փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրութեամբ. Որուն հետ Հօր և Ա. Հոգիին փառք և պատիւ յաւիտեանս:

ԲԱՆՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՅՈՒ ԱՍԵՂՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

Ա) — ՆԵՐԲՈՂՆԵՐ ԵՒ ՏԱՂԵՐ

Այնուհետև՝ որ նոյնպէս կարևոր է, Ֆիլիքական գեղեցկութեան հետ միասին, ճիշդ է, հոգևոր գեղեցկութիւնն է նարեկացին առաւելապէս զրօսւորում, բայց այդ հոգևորը նրա մօտ իր վերացական, անորոշ աստուածայինի կերպարը մասամբ կ'որցընում է, փոխարինուելով կոնկրետ մարդկայինով, և Աստուածածինը փաստօրէն ներբողւում է իբրև մարդկային ամենաազնիւ զգացմունքների մարմնաւորում:

«Ապարանից խաչի պատմութիւնից» անկախ՝ նարեկացու առաքեալներին և Յակոբ Մծբնայ եպիսկոպոսին նուիրուած ներբողները («Տիեզերաց ծագիկք», «Բարձրացիր Սիրիլ . . .»), որոնք յայտնի չէ, թէ ինչ առիթներով են գրուած, աւելի հոնատորական, խոհական բնոյթ ունեն, Դրանք գրուած են սառը ակադեմիզմով և նախորդ երկուսի նման աչքի չեն ընկնում յուզական յագեցուածութեամբ: Յամենայն դէպս այս անգամ էլ նարեկացին մնացել է միանգամայն ինքնուրոյն և իր ընդհանուր ոճի մէջ հետեողական: Նա իր ներբողները ծառայական կախման մէջ չի գնում կրօնական գրքերից և չի գարձում լոկ նրանց բովանդակութեան յարասութիւններ: Այս ներբողներում թէպէտ բանաստեղծական ներքին բուռն ոգևորութիւն չի զգացւում, բայց և այնպէս խոհերը գարձեալ արտայայտում են անկաշկանդ ու սահուն և այնպիսի ձևերով, որոնք, կարծես թէ, բանաստեղծի նախապատրաստական վարժութիւնները լինեն՝ իր գլուխ գործոցը գրելուց առաջ: Այսպէս՝ սրանց մէջ էլ յաճախ են հանդիպում խօսքին երաժշտականութիւն տուող բաղաձայնները, որքան նա սիրում է ծովի պատկերը և գրանից «Մ» բաղաձայնով հարուստ բառերի կուտակումները: Ահա այդպիսի մի նմուշ ևս՝ Յակոբ Մծբնայ եպիսկոպոսին նուիրուած ներբողից.



Այս ծով մեծ լիածիր եւ յոճնատարած,
Տիեզերագրաւ բոլոր էից գոգ,
Ծնելեաց սեռից անօրոյ ծոց ... (1):

Այնուհետեւ՝ Նարեկացու բոլոր գլը-
ուածքներն էլ, որոնք չեն գրուել յատկա-
պէս իբրև չափածոներ, չնորհիւ խօսքի
ուժեղ սիթմի կարելի է հեշտութեամբ տո-
ղատել, մանաւանդ, որ նա յաճախ է կի-
բառուով ճարտասանական այնպիսի հնարք-
ներ, որոնք ինքնըստինքեան շարագրանքը
չափածոյ են դարձնում. օրինակ՝

Երբ օրհնեաց՝ լցաւ,
Երբ անէժ՝ արձանացաւ,
Երբ զուշտակեաց՝ կատարեցաւ,
Երբ մաղթեաց՝ խնկեցաւ,
Երբ նուիրեաց՝ նենմերեցաւ,
Երբ բանս եղ՝ կառուցաւ (2):

Բայց այս ներբողներում խօսքի սիթմի
ու երաժշտականութիւնը, ինչպէս Մանգա-
կունու և այլոց ճառերում է նկատուում,
աւելի արուեստական են ու ճիշդով ստեղ-
ծուած, քան թէ անմիջապէս բխում են
զգացմունքների ուժից ու հոգեփոխակների
դրամատիկականութիւնից:

Նարեկացու երեք «Փանձերը» բովան-
դակութեան բնոյթով առանձնապէս չեն
տարբերում ներբողներից: Բանասէրներից
ոմանց կարծիքով, «գանձ» բառը իբրև
բանաստեղծութեան մի տեսակի անուն
ծագում է պարսկերէն «գանձ» բառից, որը
նշանակում է կրօնական երգ, իսկ ոմանց
կարծիքով էլ «գանձ» բառը պէտք է հաս-
կանալ իբրև հայերէն բառ իր ուղղակի ի-
մաստով: Նարեկացին իր բոլոր «Փանձերը»
սկսում է հէնց այդ բառով, որի սկզբնա-
տառը միաժամանակ իր անուան սկզբնա-
տառն է. այնուհետեւ նա յաջորդաբար հատ-
ուածները այնպիսի բառերով է սկսում,
որոնց սկզբնատառերը միասին կարդացոււմ
են «Գրիգորի երգ»: Այսպիսով՝ թէպէտ
Նարեկացին իր գանձերը սկսում է «Փանձ»
բառով, բայց ինքը դրանք փաստօրէն կո-
չում է «երգ», ուրեմն հաւանական է ա-
ւելի, որ «գանձ»ը նա գործածել է ոչ թէ
բառացի, այլ հոգևոր երգի իմաստով:

Սովորաբար «գանձ» կոչուած հոգևոր

երգերը երգոււմ էին ժամերգութեան որոշ-
եալ միջոցին և պարունակում էին խնդր-
ուածքներ, բայց Նարեկացու նման գործերը
աւելի ներբողների են մտածոււմ, որովհե-
տեւ խնդրուածքը շատ քիչ տեղ է բռնում
նրանցից երկուսի մէջ («Փանձ ի գալուստ
սուրբ հոգոյն» և «Փանձ ի սուրբ խաչն Աս-
տուածընկալ»), իսկ երրորդի մէջ («Փանձ ի
սուրբ եկեղեցի») այդ բանը աննկատելի է:

Որքան էլ Նարեկացու մինչև այժմ
չիշատակած գործերը ինքնատիպ են և
հետու սովորականից, բայց և այնպէս
նրանք վերաբերում են եկեղեցական գրա-
կանութեան և գրուած են եկեղեցու կա-
րիքների համար: Դրանք թէպէտ զերծ են
նեղ դաւանաբանական նպատակադրումնե-
րից, բայց և դեռ եկեղեցու անմիջական
պահանջմունքներից անջատուած գրակա-
նութեան նմուշներ էլ չեն:

II

Նարեկացին հայ գրականութեան պատ-
մութեան մէջ նոր դարագլուխ է բաց ա-
նում իր տաղերով ու «Ողբերգութեան
մատեան» լիրիկական պոէմով: Նա առա-
ջինն է մեր մեծ բանաստեղծներից, որ
գրականութեան մէջ լիրիկայի ժանրը ազա-
տեց եկեղեցուց ունեցած ենթակայական
կախումից և խիզախեց այն պատկերացնել
անկախ արարողութիւններից՝ իր ինքնու-
րոյն արժէքով ու նպատակներով: Նարե-
կացու տաղերից լաւագոյնները թէ՛ իրենց
խտեական բովանդակութեամբ և թէ՛ պոէ-
տիկական մշակոյթով հայ գրականութեան
մէջ վերածնութեան սկզբնաւորումը նշող՝
լիրիկայի առաջին փայլուն նմուշներն են:

Արդեօք այդ բանաստեղծութիւններն
ինքը Նարեկացի⁶ն է ստաղ՝ անուանել թէ
դա հետագայ դարերի գրիչների ձեռքի
գործն է, դժուար է ճշգորէն որոշել: Քանի
որ Նարեկացուց բաւական յետոյ ապրած
բանաստեղծները՝ մինչև Թլկուբանցին այդ
արտայայտութիւնը իբր բանաստեղծութեան
տեսակ չեն գործածում (օրինակ՝ Յրիկը իր
բանաստեղծութիւնները «բան» է կոչում և
ոչ թէ «տաղ») և, որ աւելի հետաքրքրա-
կան է, նրա տաղաչարքի բանաստեղծու-
թիւններից մէկը (քառասնից տաղը) ակ-
րոստիքոս է ու տողագլխի բառերի առա-

(1) Նոյն, էջ 446: (2) Նոյն, էջ 445:

ընն առերը միասին կարգացում են «Գրիգորի է երգս այս», ապա այս և նման այլ հանգամանքները գալիս են ասելու, թէ հաւանաբար նարեկացին իր բանաստեղծութիւնները ուղղակի կոչել է «երգ» և ոչ թէ «տաղ» (որը, ի հարկէ, հէնց երգ է նշանակում)։ Ի միջի այլոց, այս կարծիքին իբր ապացոյց կարելի է բերել օրինակներ և Շնորհալու ստեղծագործութիւններից։ 1820 թուին «Բանք չափու» վերնագրով վեհատիւում հրատարակուած նրա երկերի ժամդրութեամբ մի բաժինը վերնագրուած է «Տեանն ներսիս տաղք»։ Այդ բանում եղած «տաղերի» մեծ մասը ակրոստիքոսներ են, որոնց տնայլիս կամ տողալիս բառերի առաջին տառերը ոչ մի դէպքում «տաղ» բառ չեն յօդուած, այլ նարեկացու ակրոստիքոսների նման կազմուած են «երգ» բառը, երբեմն էլ «բան» բառը (էջ 370-371 «Ներսիսի է այս երգ», էջ 375-376 «Երգ ներսիսի այս է», էջ 404-405 «Ներսիսի երգ»), ուրեմն «տաղ» բառը հրատարակչները վերցրել են յետագայ ձեռագրերից։

Նարեկացին առաջինն է մեր բանաստեղծներից, որ շարականների հեղինակներից հիմնովին տարբերուելով՝ արժէքաւորեց ու երգեց բնութիւնը եւ մարդուն, մարդու հոգեկան և ֆիզիքական գեղեցկութիւններն ու նրա ստեղծագործ աշխատանքը։ Ս. Գրեքերին նմանողութիւնը, յարասութիւնը և դաւանաբանական հարցերը բոլորովին դուրս են մնացել նրա լուսագոյն տաղերից։ Նա ստեղծագործուած է զարմանալիօրէն ազատ, անտեսելով եկեղեցական դոգմաների կաշկանդիչ շղթաները։ Բովանդակութեան հարցում դոգմաների անտեսումը բաց է անուած և բանաստեղծի լեզուն, նրա լեզուն, որ նոյնիսկ ներբողներում ազատ էր պաշտօնական դարձած շատ ֆրազներից, այժմ ձեռք է բերում արդէն մի անսահման թափաք։ Վերանում են առանձին բառերի դաւանաբանական կապակցութիւնները, և առաջանում են նոր բառաստեղծման ամենալայն հնարաւորութիւններ։

Նարեկացու լուսագոյն տաղերը թէպէտ արտաքուստ դեռ որոշ կրօնական թեմաներ են ակնարկուած, բայց դրանք իրենց գաղափարական էութեամբ հոգևոր բանաստեղծութիւններ չեն։ Նրա երկերի 1840 թուի

վեհատիկեան հրատարակութեան մէջ տաղերը (որոնց մի նշանակալի մասը չի մտնել այդ ժողովածուի մէջ) դասաւորութեան են ինքնակուած ըստ վերնագրերի ցոյց առած թեմաների. սկզբում գրուած են «Մենդեան» կոչուած տաղերը, ապա գալիս են՝ «Յայտնութեան», «Քառասնիցն», «Մարութիւնն Ղազարու», «Յարութեան», «Համբարձման», «Գալստեան Ղազոյն», «Եկեղեցոյն» և «Վարդափառին» տաղերը։ Ինչպէս երևում է, այս դասաւորութիւնը յարմարեցուած է Աւետարանի բովանդակութեան ընթացքին։ Բայց այստեղ հարցական է, թէ նարեկացուին են արդեօք այդ վերագրերը, այնուհետև՝ նարեկացին ինքն էլ իր տաղերին որոշ դասաւորութիւն առնել է թէ ոչ։ Այս հարցերը դժուար է պարզել բանաստեղծի ժամանակակից ձեռագրերի բացակայութեան պատճառով։ Զանազան ձեռագրերում եղած նարեկացու տաղերի վերնագրերը բոլորովին իրարից տարբերուած են, ինչպէս և տարբերուած են յիշեալ հրատարակութեան վերնագրերից, մի բան՝ որ ազացուցուած է թէ դրանք նարեկացուին չեն։ Օրինակ, Հայկական ՍՍՍՄ Գրադատարանի թիւ 425 ձեռագրում (որը գանձաւորուած է և գրուած է 1466 թուին) գտնուող նարեկացու ութ բանաստեղծութիւններն ունեն այսպիսի վերնագրեր. «Յորդոր» («Սիւա եմ գեղեցիկ . . .»), «Տաղ» («Աչքն ծով ի ծով . . .»), «Տաղ ազնիւ» («Եին աջոյ աջոյ ձեռին . . .»), «Սեղեղի եկեղեցոյ» («Երգ զարմանալի . . .»), «Սեղեղի յարութեան» («Ես ձայն զառիւծուն ասեմ . . .»), «Սեղեղի անոյշ» («Հաւուն հաւուն արթնացեալ . . .»), «Սեղեղի ի Գրիգոր նարեկացոյն» («Սէր յառաւօտէ սէր յառաւօտէ . . .»), «Տաղ ազնիւ նարեկացոյ» («Աւետիս մեծ խորհրդոյ . . .»)։ Սակայն եթէ նոյնիսկ ընդունենք էլ, որ 1840 թուի հրատարակութեան մէջ նշուած բոլոր վերնագրերն էլ նարեկացուին են, դրանով հարցը բնաւ չի փոխուած։ Յայտնի բան է, որ, ասենք, իտալական վերածնութեան շրջանի նկարիչների և քանդակագործների ամենափայլուն դէմքերի գլուխ գործոցներից շատերի թեման վերցուած է Աստուածաշնչից կամ Աւետարանից (ինչպէս՝ Միքէլ Անջէլոյի «Մովսէսը» և «Դաւիթը», Ռաֆայէլի Մագոննաները, և այլն), բայց հէնց այդ

թեմաներով գործերում նրանք վառ կերպով արտայայտել են վերածնություն հումանիտական արամագրությունները և հակաֆեոդալական քաղաքական իդէալները:

Նարեկացու լուսագոյն տաղերը արտացոլում են Ժ. դարում հասարակություն մէջ առաջացած հումանիտական արամագրություններն ու մտածողությունը: Որովհետև արժէքաւորում է իրական աշխարհն ու կեանքը, բնականաբար բանաստեղծութեան նիւթ պլտի դասնային բնութիւնն ու մարդը: Նարեկացու տաղերը ամէնից առաջ բնութեան պաշտամունքի երգեր են. բանաստեղծը հիացած է աշխարհի բնական գեղեցկութիւններով, և այդ հիացմունքը յիշեցնում է բնութեան հեթանոսական զգացողությունը: Որովհետև նա ձգտում է իր հիացմունքին հաղորդակից դարձնել ընթերցողին և սէր պարթեցնել նրա մէջ դէպի բնութիւնը, ուստի երգում է այն պահը, երբ գարուն է, ժպտում է արևը, երբ ամէն քայլափոխին զգացում է կեանքի վերածնունդը: «Յայտնութեան» տաղում նա ոգևորում է ժողովրդական աւետիսների ձևով, ողջունում է փարթամօրէն աճած ծառերին ու ծաղիկներին, յորդ աղբիւրների ու վտակների կարկաչանոս ջրերին:

Վեր հանելու բնութեան մէջ եղած իրերի գոյների գեղագիտական հանդիպադրությունները, սրունց ամենանուրբ երանգներն անգամ չեն վրիպում նրա տեսողությունից: Եթէ նա նկարագրում է կանաչած «բողբոջախիտ», «խիտասողարթ» ծառերը, ապա այդ համատարած կանաչութեան զգացողություններն աւելի է պայծառանում ակնահաճոյ, քաղցրունակ պտուղների գոյնի ընդմիջումով, իսկ եթէ խօսքը ծաղիկների մասին է, ապա այդ կանաչից դուրս է ցայտում փթթած վարդի վառ կարմիրը, և գոյների պնէզիան կատարեալ է դառնում: Եթէ յորդ աղբիւրներ ու վտակներ են նկարագրում, ապա այստեղ ոչ միայն ջրերի «ծիծաղ ծաւալ» քեկրեկուն լսոյի խաղն է զգացում, այլև թւում է, թէ երևում է «մանուածոյ» ջրերի վէտվէտուն ընթացքը և լսում է ուրախ կարկաչը: Սակայն բնութեան պաշտամունքի գեղարուեստական ամենափառահեղ արտայայտությունը մեր գրականութեան մէջ Նարեկացու «Վարդավառի» կոչուած տաղն է, որը անկարելի է այստեղ ամբողջութեամբ մէջ չբերել:

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփեհից:
Ի վեր ի վերայ վարսից
ձուակեր ծաղիկ ծովային:
Ի համասարած ծովէն
պղպշեր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
չողչողեր պսուզն ի նդին:
Քրբում վակասիր պսուզն
սնաներ խուռն սերելով.
Տերելն ասիղ սուղիցն
գոր երգեր Դաւիթ հրաւալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնըզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու սօսախ ծառերդ
վարդագոյն սօս արձակեցին:
Այդ կոն ու բողբոջ սարուսդ,
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողեր յովսից
չողչողեր դեմ արեգականն,
Այն հիւսիսային հաւէն,
հով հարեալ զոհար շուշանին,
Յայն հարաւային լեռնէն,
հաղբ օղով ցօլեր շուշանին,
Շուշանն շաղով լցեալ
չոլ շաղով եւ օար մարգարով,

Աւետիս ծառոց ծաղկանց
Բողբոջախիտ խիսասաղարբ,
Գոյն գեղեցիկ պսղինաւէտ
Ակնահանոյ համ հաղբուսակ,
Հոս բուրազուարբ փունջ խուռներամ
Մայրից վարդից փքրինազարդ
Քրբը սարածեալ ոսկեհանանց
Տերելախիտ կանաչացեալ...:
Աւետիս այդ Յովանէտ
Յորդ աղբերաց հոյլ վսակաց
Ջուր մանուածոյ ծիծաղ ձուալ,
Կարկաչահոս ուխիինահոս,
Մայրինասեր մանուածուալ
Շրջանապսոյս մսեր աւազին.
Հոլով խորոց մէտ մէտ զուզին.
Վայր վեր անէջ վեր վայր ի վեր՝
Փուրան ի ջուրն Յորդանանու ... (!):

Բանաստեղծութեան իդէան այստեղ հրաշալի մարմնաւորում է ստացել համապատասխան ձևի մէջ. Նարեկացին հանդէս է բերել մի գարմանալի նրբանկատութիւն՝

(!) Մատենագրությունը, էջ 467 - 468:

Ծաղկունեց ամեն ծաղ առին,
 Ծաղն յամպեն ամպն յարեգակնեն,
 Ասեցիկ ամեն շուրջ առին,
 Կեմ լուսնին գունց գունց բոլորին,
 Գունց գունց խաչաձե զկնակ,
 յօրինուամ երկնից շուրջանակ:
 Փառք Հօր եւ Որդւոյն յաւեհ
 Սուրբ Հոգւոյն այժմ եւ յաւիտեան(1):

Ամենից առաջ՝ եթէ ձեռնածնանա-
 կութիւնն ունեցող վերջին սողերը հանենք՝
 տաղում ոչինչ չի մնայ կրօնական որևէ
 բան յիշեցնող: Չնայած դա «Վարդազատի»
 տաղ է կոչուում, բայց ոչ նկարագրուում է
 Վարդազատի տօնը և ոչ էլ կրօնա-փոյլի-
 սօփայական խորհրդածութիւնն արւում այդ
 տօնի շուրջը: Ամբողջ բանաստեղծութիւնը
 մի հոյակապ ամբողջութիւն է կազմում,
 որտեղ շօշափելի աշխարհն է՝ ծաղիկների
 ու լոյսի գեղեցկութեան մէջ կենդանի կեր-
 պով զգացուած: Բանաստեղծի՝ հանձարեղ
 նկարիչներին յատուկ պատկերաւոր անաս-
 ղութիւնը ընդգրկել է բնութեան ողջ գե-
 ղեցկութիւնը. այդ գեղեցկութեան պատ-
 կերը՝ արևի պայծառ լոյսով ողողուած ու
 հաճելի ջերմութեամբ յագեցած, որից ծո-
 բում են գեփուտի բերած փարթափօրէն
 ծաղկած ծաղիկների անուշ բոյրը և ծա-
 ղիկների վրայ՝ առաւօտեան ցօղիկի թար-
 մութիւնը, մարդկանց մեծ ուժով ձգում է
 դէպի բնութիւնը և առաջացնում է ստեղ-
 ծարար սէր դէպի իրական կեանքը:

Ահա գոհար վարդը վառուում է արևի
 վե՛՛զ վարսերից, խուռն տերևների մէջ ճիւղի
 վրայ շողշողում է հասուն պտուղը, բող-
 բոջուն զուարթ սաղարթով պճնուել են
 վարդն ու շուշանը: Հովտում շողում է
 շուշանը, շողշողում է արևի դէմ. հիւսի-
 սային հովը հարում է գոհար շուշանին,
 հարաւային սարից՝ անուշ օդով ցօղում է
 շուշանին. ապա շուշանը լցւում է շար-
 մարգարտանման շող շաղով, բոլոր ծաղիկ-
 ները ցօղւում են ամպից, որը ծնուել է
 արևից: Պայծառ օրուան յաջորդում է
 խաղաղ և ոչ պակաս գեղեցիկ գիշերը.
 ծաղիկների գեղեցկութեան ու թովչանքին
 փոխարինում են աստղերը, որոնք դունդ
 գունդ բոլորում են լուսնի շուրջը: Լոյսը,
 դարձեալ լոյսն է ամէն ինչի հմայքը:

Վարդազատի, ինչպէս և ուրիշ տաղեր
 էլ ցոյց են տալիս, որ նարեկացին բնու-

թիւնը ըմբոնում, զգում և տեսնում է իր
 շարժման և փոփոխութեան մէջը. նարեկա-
 ցու բանաստեղծական պատկերները բնու-
 թիւնը երբեք չեն ներկայացնում անշարժ
 դիճակում. միշտ մի բան շարժում ու գար-
 գանում է և ծնում է նորը. այստեղ արևի
 վարսերի վրայ դէպի վեր է ծաւալում
 ծովածաղիկը և սօս ու տառախ ծառերը
 վարդագոյն սուտեր են արձակում: Իսկ այս
 բոլորի ազբուրն ու սկզբնապատճառը արևն
 է, արևի կենսատու մեծ գօրութիւնը:

Լինելով բնութեան սիրահար, նարե-
 կացին, բնականաբար, իր բոլոր բանաստեղ-
 ծութիւնների մէջ իր հայեացքներին համա-
 պատասխան՝ դրականը. գեղեցիկը պատկե-
 րելիս՝ պէտք է դիմէր բնութեան օրինակ-
 ներին. և իրօք այդպէս էլ է: «Ծննդեանս
 կոչուած տաղերից մէկում նա երգում է
 մարդկանց դէպի երջանկութիւն մղող ու
 տանող սէրը և այդ սիրոյ երգը, որ նմա-
 նապէս մեր զրականութեան մէջ կատարեալ
 նորութիւն էր, հնչում է միաձուլուած
 բնութեան՝ միշտ իրենց շարժման մէջ ըն-
 կալուող երևոյթների շքեղ պատկերներին:

Ի ծոց ծնօղին ծագումն անուն,
 յարվոյն ծագումն եկեալ ի սեր
 կուսին ճնեալ ծոցոյն ծաղիկ:
 Ծաղիկ ծոցոյ ծոց հայրենի,
 ամպոյ նման իջեալ յերկնից,
 զսեր իւր ի մեզ հաղցրիկ ցօղեալ:
 Սեր ի յամպոյ ամպ սիբաւարժ,
 օդոյն ցօղեալ ի նոյն գեղման,
 վայր իջուցեալ կաթս անձրեւաց:
 Ի սիրոյ սեր ծանուցեալ,
 սիբաբողբոջ սարփամաք լցեալ,
 սիրով ընդ սեր միաբանեալ:
 Լուսինն ի լոյս ի լուսմն եկեալ,
 նոյս նեմելով՝ գիբեաւարճ
 ըզկնի նեւեր բարկ ասեղոփ:
 Առաւօտն ցօղիկն իջեալ,
 ի նոր Արն զձայրսն սուեալ,
 հայցր արեւով արուսեկից:
 Գարունաբեր գարնանաւարժ
 գեղգեկելով երփնազարդեալ,
 նոր հարսանեաց միաբանեալ:
 Եկա՛յք նոր մեք զուարճացեալ,
 վառ ի վառեալ սիպ ծալ ի ծալ
 բրփոյն սերել յօրինեսցուք»(2):

(1) Նոյն, էջ 482. (2) Նոյն, էջ 464.

DE PROFUNDIS

•

Բընութիւնը ունի Օրէնք, կանոն ու կարգ,
 Աս կը բանայ սակաւ գաղտնիքն իր մեր միտքին՝
 Քոզմոս է ան ... Անի անուս եւ Նըպասակ.
 Ըլլայ թէ եւ այս անմեկին:

Եւ ուր օրէնք կայ, անպայման հոն կայ միտք ալ.
 Միտքն է միտքին հասկընալի իր օրէնքով.
 Ինչ որ չունի մէկը անուս չի կըրնար տալ.
 Ո՞վ է օժտած մարդը միտքով:

Ուրկէ՞ է խիղճն ու ըզգացումն արդարութեան,
 Տենչը վըսեմ կասարներու ... Հոգիին մէջ
 Ուրկէ՞ ինկած՝ սիրոյ, յոյսի, եղբայրութեան
 Յաւերժական կայծը անեւջ:

Ինչո՞ւ խաչուիլ երազի մը համար անգոյ,
 Կամ նենեւիլ իտէալի մը ի խընդիր.
 Ի՞նչ կ'որոնէ անվերջօրէն հոգին զըժգոյ.
 Գէպ՝ ո՞ւր ձգտումն այս պարտադիր:

Գաղտնիքներու ըսեմարան, յաւերժասեւ,
 Վըսեմ է Մայր Բընութիւնը ... Անման է ան.
 Սըսանորոգ, մըսանով, մըսապարգեւ ...
 Մարդը զաւակն է Բընութեան:

(ՎԵՐՋ)

Մ. ՄՍ.ՆՈՒԿԵՍ.



Հ Ա Յ Ր Ծ Ն Ա Ն Ա Ն Բ

* * *

Կ'ուզեմ ծաղկի պէս բուսնել ձեր ափին,
 Որ միշտ ձեզ նայեմ, հայրենի ջրեր,
 Բայց աշնան ձեռքը կը պոկէ ծաղկին,
 էլ ձեզ չեմ տեսնի, հայրենի ջրեր.
 Կ'ուզեմ ձեր ափի սել ժայռը լինեմ,
 Բայց նա չի ըզգում, հայրենի ջրեր, —
 Հող պիտի դառնամ որ յաւե'րժ անցնէք
 Իմ սրտի միջով, հայրենի ջրեր ...

Ա Բ Ո Վ Ե Ա Ն Ի Ս Ի Ր Տ Ը

Երեւանի բերդի տակով
 Արովհանի երգի նման՝
 Ժայռերի մէջ մոռնալով
 Դու անցնում ես, իմ Հրազդան:

Տար, ծովերի սիրտը ձգիր
 Կրակ վէրքը Արովհանի՝
 Կը ցամաքեն ծովերն անգամ
 Հին ցաւերով Հայաստանի ...

*

Ալիքներդ ձեռքի վրայ
 Բարձր պահած ու զայրալից
 Կարծես սիրտն ես տանում նրա՝
 Գտած քո հին, ժեռ ափերից:

Վաղուց Մասիս սարը ժայթքել
 Ու յանգել է վաղուց ահա,
 Արովհանի սիրտը ժայթքել
 Ու չի յանգել ու չունի մահ:

◆ ◆ ◆

Ա Ր Ծ Ի Ի Ն Ո Ի Մ Ժ Ե Ղ Ը

Արծիւը իրա

Կտուցի վրայ

Մի օր զարմանքով մի մժեղ տեսաւ .

— Ի՞նչ ես զարմանում, — մժղուկը ասաւ, —

Ուզում եմ ես էլ

Աստղերին հասնել,

Բարձրանալ զահր երկնի անսահման,

Ուզում եմ ես ինձ միշտ արծիւ տեսնել ... »:

Բայց արծիւն այսպէս տուեց պատասխան .

— Թէ կ'ուզես հասնել բարձունքներն անհաս,

Պիտի սեփական թեւեր ունենաս .

Ուրիշի թեւով բարձունքի հասած

Մարդն ուր էլ հասնի, վերջը կ'ընկնի ցած ...

ՅՈՎ. Հ. ՇԻՐԱԶ

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

(ԽԵԻ) ՅՈՎ, ՀԱՆՆԷՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

ՃՀԷ.

Ոնդ էր տեսանել զաղէտն, զանասնոցն ըզծայն բառալման, բազումք չոգան առ տապանն, եւ չեղեւ զինչ որ կամեցան:

ՃՀԸ.

Լային հարք եւ մայրք որդովք, եւ լալովն ինչ՞ոչ շահեցան, բառասուն տիւ եւ զիշեր ամենայն հասակ ջրնջեցան:

ՃՀԹ.

Ոչ սովորական անծրեւ, այլ յերկնից հեղեղ հոսեցան, հեղեղն է ի գործ մեղաց, հեղեղին ջրով սուզեցան:

ՃՁ.

Յիշեաց Տէր Աստուած ըզՆոյ զըթութեամբ եւ զհիւսն ամենայն, որ ոչ մտռանայ երբեք, ըզծառայս իւր ազնւական:

ՃՁԱ.

Հրամայեաց հողմով հոգւոյն, աղբիւրք եւ սահանք խրջեցան, յետ հարիւր և իննսուն աւուրն զագագթունք լերանց բացրան:

ՃՁԲ.

Ազոաւն զոր Նոյ արծակեաց՝ նըշանակ մեղաց սեւութեան, յարդարըն չէ պարտ լինել, այլ հանել անդարծ գալըստեան:

ՃՁԳ.

Եւ աւրինակ բանսարկուին, որ յերկնիցն յերկիր վայր անկան, անդարծ եւ անզեղջ գոլով, այլ ի Նոյն կացին և ոչ ելան:

ՃՁԴ.

Աղանին առաքելոցն, զպատուիրանըն Տեառն ընկալան, լըջին հաւատով զաշխարհս, եւ առ Տէրն իւրեանց իսկ դարծան:

ՃՁԵ.

Տերեւ ձիթենոյն է շնորհքն, զոր մարդիկք առնուն յաւազան, որ ըզդրոշմբս զայս ունի, է ժառանկ նա արբայութեան:

ՃՁԶ.

Տարի մի բոլոր կացին ի տապանն յայն անսխալական, ասէ Տէր Աստուած ընդ Նոյ, եւ եւ հան ընդ քեզ զամենայն:

ՃՀԷ. — 2. — ... զոր ինչ, Խ:
ՃՀԸ. — 1. — ոչ ինչ, ԹԽ:
2. — իս որ իս գիշեր ... Ժ:
ՃՀԹ. — 2. — = Խ:
ՃՁԲ. — 2. — հանել, Ժ:

ՃՁԳ. — 2. — այլ, որ, ԻՑ:
ՃՁԵ. — 2. — ըզդրոշմբս, ըզշնորհքս, Ը:
ՃՁԶ. — 1. — ... բոլորեցին, ի տապանն անսղալական, Խ:

ՃՁԷ.

Աւրհնեաց ըզնոսա յածել, շնորհելով փոխ համբերութեան,
երդուաւ Տէր Աստուած Նոյի՝ ոչ առնել հեղեղ սուզական:

ՃՁԸ.

Բոլոր աշխարհիս չածել, մասնաւոր իրրեւ Սողոմայն,
կամ որպէս փարաւոնեանցն, ընկրղմումն որպէս Դադանայն:

ՃՁԹ.

Հըրոյ բորբոքումն Յակոբ՝ բարկութիւն ի յիսրայէլեան,
մահն ի քանչորս հազարին, որ ընդ մովաբացին շընացան:

ՃՂ.

Փենեհէս գՁամբրին եսպան, եւ սպա մահն արգիլեցան,
նոյնպէս ի Աքայաբ որդովքն եօթանասուն ի սպանդ վարեցան:

ՃՂԱ.

Ետ հրաման անխիղճ ուտել որպէս ըզբանջար բուսական,
յանանոց սըրբոց ասէ՝ բայց միայն ի շընչոյ արեան:

ՃՂԲ.

Որպէս հրեշտակն առ Պետրոս՝ զնն եւ կեր, ոչ պողծէ զբերան,
զի որ զհեղձուցիկն ուտէ, մարդադէմ ասեմ զնա գազան:

ՃՂԳ.

Ասաց՝ հան զարիւնն եւ զշունչն, որ է հուր եւ աւղ միական,
հողն եւ ջուրն իգի բնութիւն ուտելոյ է պատշաճական:

ՃՂԴ.

Ասէ Տէր Աստուած ընդ Նոյ, փոխանակ ընդ մարդոյ արեան,
հեղցի եւ արիւն նորա, ճըշմարիտն այս է դատաստան:

ՃՂԵ.

Մարդն է Աստուծոյ պատկեր՝ աճելոյ է առ հըրաման,
վասն այն որ արիւն եհեղն՝ կրրիցէ զպատիժ Կայինայն:

ՃՂԶ.

Ջայս եւ յանբանից խընդրի, յայտ առնէ զօրքն յարութեան,
զի ցուրն թէ մարդ սպաննէ, գէշ լինի եւ քարկոծի այն:

ՃՂԷ.

Աղեղան լուծմունք չըզբտայ, թէ այս է թէ այլ կայ նըման,
սա գործ գոլորշի ամպոյ, ի արեւու յիրար միանան:

ՃՁԷ. — 2. — Նոյի, ընդ Նոյի, 2. ընդ հեեղն, Ժ. արիւնահեղն, ԸՅ. Կայինայն, Նոյ, Խ:
 ՃՁԹ. — 2. — ի ԽԻ հազարին, Ը. ի Գ ՃՂԶ. — 2. — լինի, Խ. լիցի, ԸՅ.
 հազարին, 2. ՃՂԷ. — Չունի 2. — 1. — նման, Ժ.
 ՃՂԴ. — 1. — փոխանակ բնդ, Ժ. փո- նըչան, ԸՅ.
 խանակէ, ԸԾ. 2. — գոլորշի, ԹԻ. գուրշի, Ը. չօգիլի.
 ՃՂԵ. — 2. — վասն որոյ, Ի. արիւն Ժ.

ՃՂԸ.

Մատոյց եւ Նոյ պատարագ, եւ եղիւ յոյժ հաճոյական,
Նոյ ինքն պատարագ հաճոյ, Աստուծոյ հանգիստ ւ աւթեկան:

ՃՂԹ.

Եւ Նոյ եղիւ հողագործ, որ արուեստ է արդարութեան,
տընկեաց այգի եւ դրրախտ, վայելուչ որդւոց սեպհական:

Մ.

Թէպէտ ջրհեղեղն երեկ՝ բայց արմատք ծառոց չգօսացան,
տեսանէր զդիակ գեռնոցն, եւ զմարդկան ի խառն ընդ գագան:

ՄԱ.

Նըստէր յոյժ անմըխիթար, եւ լինէր սրգով լալական,
խորհէր ըզկամս Աստուծոյ, եւ զմարդկան թէ յինչ լըրացան:

ՄԲ.

Արար զինի խաղողոյ, զի լիցի սրգոյն սփոփարան,
էարբ եւ ի բուն եմուտ, մերկացաւ փոքր ինչ բայց ի տան:

ՄԳ.

Քանան առեալ շիւղ լինէր՝ ընդ երանս հաւուն խաղական,
Քամայ մըտեալ եւ տեսեալ, ծիծաղէր զհայրն աստուածական:

ՄԴ.

Ընդ որում խօսէր Աստուած եւ սիրէր որպէս բարեկամ,
նախատէր ւ արհամարհէր, քամահէր ւ ասէր բամբասան:

ՄԵ.

Զարթուցեալ ի քնոյ սուրբ հայրն, եւ հոգով զհոտաց զամենայն,
ոչ անէժ ըզՔամ որդին, յԱստուծոյ զաւրհներն ընկալան:

ՄԶ.

Սնէժ ըզՔանան մանուկն, զլըրբերես մարմնով սատանայն,
ասէր թէ ծառայ լինիս եղբարց քոց մինչեւ յաւիտեան:

ՄԷ.

Յանիծելըն սեւ եղիւ, հայր եթովպացւոցն է Քանան,
ի յազգս են չար եւ քարի, անէժքըն չարեացն է միայն:

ՄԸ.

Եւ այս են որդիքն Յաբեթի՝ Գամիր եւ Թիրաս թըրական,
Թորգոմ, Հայկ եւ Արմանեկ, Արամիս հայրն Ամասիայն:

ՄԹ.

Գեղամ եւ Հարմայ, Արամ, որով Հայք Արմէն կոչեցան,
ի Նոյէ ի յԱբրահամ, երեքեանն ազգ են մետասան:

ՃՂԸ. — 1. — ... ընդունական, Ժ:

2. — Նոյ, նոյն, Ժ:

ՄԱ. — 1. — լինեք, նըստէր, Ը:

ՄԵ. — 2. — զաւրհներն, արհամարհելն, Ս:

ՄԷ. — 1. — ե լիւ, գարձաւ, ԶԹԻՅ:

՝ընդ անիծանելն սեպցաւ, Ս:

2. — ի յազգս, ի յազգէն, ԺԷ:

ՊԵՏՄԵԿԱՆ

ՊԵՏՄԵԿԱՆ ՈՃԻՐԸ

1307 Նոյեմբեր 17ին, Անարգարայի Դղեակին ստորոտը, քստմեհլի ոճիր մը կատարուեցաւ: Հայոց դաշնակից թաթարներու զօրապետը՝ Պիլարզու, սպաննել տուաւ Հայոց Հեթում Բ. և Լևոն Գ. թագաւորները, Օշին սպարապետը և Պարոն Վասակը, և ուրիշ շատ իշխաններ: Այս սահմակեցուցիչ արարքին շարժառիթը կամ պատճառը կ'արժէ որ քննութեան առնուի և եթէ կարելի է լուսարանուի:

Ինչո՞ւ Պիլարզու սպաննել տուաւ Հայոց թագաւորներն ու իշխանները: Այդ ոճիրը ա) վերին իշխանութեան, այսինքն Ղարաթաթայ Խանին նրահանգով, Բ) քսուհայ իշխաններու թեւազրութեամբ, թէ գ) իր անձնական նախաձեռնութեամբ կատարեց ան: Քննենք այս երեք պարագաները մի առ մի:

Ա. — Ղարաթաթայ Խանը համամիտ էր այդ ոճիրին: Այլ Վասակի երբ Ալինաս,

Հեթումի եղբայրը, գնաց Դավրէժ, մեծ Խանին մօտ բողոքի, Խանը ահա կոչել աւաջի երեսաց իւրոց զԻլարզու և հաստատեցաւ նենգութիւնն, զոր արարեալ էր նորա. աւէ Խանն մեծ ցԱլինաս, Տեօանեօ, տէր, զթշնամին՝ որ նենգութեամբ դաւանանաց արքայից, և աշխարհին, ա՛յնպէս որպէս ասացեր. և որ չէր եղեալ հանութեամբ մեռով (Դարգել, էջ 25-26). և ստիպեց Ալինասը որ իր ձեռքով իսկ սպաննէր զաւաճան Պիլարզուն:

Բ. — Հայ իշխաններ բաժին ունին այդ ոճիրն մէջ: Փամանակակից պատմիչներ և յիշատակագիրներ չունին այդպիսի ակնարկութիւն: Չամչեանցն է որ կ'ըսէ, «ի սաստկանաւ, առելութեանն՝ յորդորեալ ոմանք յիշխանաց ի դիւէ [1] գնացին սո Պիլարզու իշխանն թաթարաց . . . և շարժեցին գնա շարաշար բանիւք ի վերայ Լևոնի և Հեթումոյ» (Պատմութիւն Հայոց, Հատոր Գ., 1786, էջ 311): Չամչեանցի այս ծանրակշիւ հաստատումը պատմական հիմէ գուրկ է, և ծնունդ է կիրքի և մուշեղանգութեան: Իր ձգտումն է կարծես՝

ՄԺ.

Եւ ազգըն Գամայ է Գուշ, Մեսրայիմ հայրըն Ներրովթայն, Ներրովթ էր խրրոխտ անյաղթ, Եւ հըսկայ որսող վիպական:

ՄԺԱ.

Բար Եւ Աներիս, Արբէլ, Նինոս Եւ Նինուաս մետասան, սակաւք են սոցա բարին, մինչ եհաս բանըն հայրական:

ՄԺԲ.

Իսկ Սեմ զԱրփաքսաթ ծընաւ, Արփաքսաթ զկախարդ Կայինեան, սա բախտ ճակտազիր ասաց, Եւ եղիւ զիւաց քնակարան:

ՄԺԳ.

Յորժամ նա սատակեցաւ, իւր որդիքն ի հայրն ի նըման, արարին նըմա պատկեր, Եւ սկըսաւ պաշտօն զիւական:

ՄԺԴ.

Նայ էր եղբայր Սաղայի, որ ծընաւ զԵրբ բարեբանն, Երբ հայրն երբայեցոց, յաշտարակըն էր միարան:

(21)

Ն. ԵՊՄ. ԵՌՎԱԿԱՆ

ՄԺ. — 1. — Մեսրայիմ, Խ: Ներրովթ-
եան, Ը:
2. — վիպասան, ԹԺ. վիպասան, Խ:
ՄԺԱ. — 1. — Բար Եւ Անեբիս Արբէլ,
Ի. Բար և Անեպիս Արպէլ, Ը:

ՄԺԲ. — 1. — Կայինայն, ԶԺԾ. Կայի-
այն, Թ. Կայնայն, Խ:
2. — ճակտազիր, ԶԺԺԻ:
ՄԺԳ. — 1. — բարեբայն, ԶԺԺԾ:

անաւոր այդ ոճրին պատասխանատուութիւնը գնել հայ իշխաններու վզին: Բայց այս պարագային բարեբախտաբար աւելի արդարամիտ գանուած է Ղարբանթայ իմանը և պատժած իսկական յանցաւորը՝ դաւաճան Պիլարդուէն:

Գ. — Պիլարդուի ոճիրը անձնական նախաձեռնութեան արդիւնք էր: Այո՛, պիտի պատասխանենք նկատի առնելով ժամանակակից վկայութիւնները: Ահաւասիկ թէ ինչ կ'ըսեն անոնք:

1. — Անանուն յիշատակագիր մը կը գրէ. «Ի թուականին Հայոց ԶԾԶ, ի նոյնմբերի ի ԺԷ աւրն սպանաւ աւագ պարոն Հայոց Հեթում և զեղուզէշ և ամենաբարի պատանին, եղբաւր որդին իւր՝ Լէոն, որդի պարոն Թարոսի, ի ստորոտս Անարգարու, յանաւրեկն Պիլարդուէ, և սուգ մեծ թողին ազգիս Հայոց: Արգ, . . . յիշեցէք . . . զՀեթում և զբարեպաշտ թագաւորն զԼէոն, որք նահապետիցան ի վերայ ազգիս Հայոց . . . : Նայ և զնահապետիցս ճոցին՝ զԱւշին՝ ասպարապետն Հայոց և զպարոն Վասակ՝ հաւրեղբայրն իւրեանց»: — Լ. Ս. Սաչիկեան, ՓԳ. Դարի Հայ Զ. Յիշատակարաններ, էջ 55:

2. — Գրիգոր Գրիշ, որդի Յոհանէս Բահանայի, կը գրէ. « . . . որ յայսմ ամի անաւրեկն զլիսաւորն Պուլարդու՝ յազգէն նետողաց, պատճառաւ եսպան զդեաբոյս մանուկն և զնոր աւժեալ թագաւորն Լէոն, և զաւագ պարոնն Հեթում, և զայլ իշխանս . . . »: — Նոյն, էջ 56:

3. — Սամուէլ Անեցիի ժամանակագրութիւնը շարունակողը կը գրէ. «Ի ԶԾԶ թվին եկեալ նենգութեամբ յաշխարհն կրկնկեցոց՝ սիրոյ(*) ազագաւ անօրեկն Նուինն Պուլարդու՝ և կոչեցեալ առ ինքն խորամակնութեամբ՝ իրբն ի խորհուրդ գաւագ Պարոնն Հեթում, և նա ոչ զիտացեալ ըզնենգութիւն նորա, գնաց առ նա՝ ունելով ընդ իւր զնոր օժեալ տղայ թագաւորն Լէոն զեղբորորդին իւր, զՕշին Սինէզալն, որ յայնժամ Գուճըստապին էր, և զայլ բազում իշխանս, որք իրբն եկին առ նա՝ յարեալ ի վերայ և եսպան զամենեսին՝ սոստս Անարգարու. եւ կամեր զԿիլիկիայ յինճն յափճակել: — Սամուէլ Անեցի, Հրատ. Ա. Տէր Միքեղեան, էջ 155-6:

Ահաւասիկ շարք մը վկաներ որոնք կը շեշտեն թէ անօրեկն Պիլարդուէն նենգութեամբ և խորամակնութեամբ խաբեց Հայոց թագաւորներն ու իշխանները և սպաննեց զանոնք դաւաճանօրեկն, վասնզի «կամեր զԿիլիկիայ յինճն յափճակել»: Այս է գէպքը իր պատմական իսկութեան մէջ, որքան որ տեղեկացուցած են մեզի անկորուստ Ֆրացած ժամանակակից աղբիւրներ:

Հիմա գանք նորագոյն գրողի մը — Հ. Գր. Սարգսեան — որ «Բագմալէպ»-ի մէջ կ'անդրադառնայ Պիլարդուի ոճիրին և կը գրէ թէ «Այս տխուր դէպքը . . . ցաւու սուգ պիտի պատճառէ միշտ ամէն հայու», և թէ այդ «արարքին մէջ Հայոց միջամտութիւնը անտոյգ է» (Բագմ., 1949, էջ 62, ծնթ.): Ապա կ'աւելցնէ սա տողերն ալ, թէ «Տէր Միքեղեան, ըստ Օրմանեանի (Ազգ. թ. 1247) արդէն մեզմէ առաջ և իրաւամբ՝ Զամինեանի կարծիքն՝ իրը չարամիս թելադրութիւն որակած է» (Անդ, էջ 63):

Հոս ծանր սխալ մը գործած է Գր. յօդուածագիրը, ուղիղ չըմբռնելով Օրմանեանի գրածը: Օրմանեան կը գրէ. «Չամեան, Պիլարդուէն յառաջագոյն ռխացեալ կ'ըսէ, առանց ծագումը պարզելու, և վերջէն գրգռուիլը Սոյ կանոններուն պատճառով սասկացեալ անելութեանց և իշխանաց ունեց ջստութեան կը վերագրէ (Չամ. Գ. 311) և Զամինեանն ալ Հայերը Պիլարդուի մօտ գանգատաւոր գացած կ'ընդունին (Չամ. Գ. 257), մինչ Տէր Միքեղեան այդ տեսակ մեկնութիւնը չարամիս թելադրութիւն կը կարծէ (Սամ. 299)»:

Օրմանեանի այս գրածէն բնաւ չի հետեւիր թէ Տէր Միքեղեան չարամիս կ'որակէ Զամինեանի՝ կարծիքը. այդ վերագրումը կ'երթայ բուն աղբիւրին՝ Զամեանցի: Տէր Միքեղեանի տողերը ո՛չ մէկ կասկած կը թողուն այդ մասին. ան կ'ըսէ, թէ Հեթումի և Լէոնի սպաննուիլը Պիլարդուէն, «չարամիտ Հոսովէականները վերագրում են . . . Հայոց գրգման» (Սամ. Անեցի, էջ 299):

Ուրեմն Հ. Գր. Սարգսեան անզիտակցաբար իրաւունք կու տայ Տէր Միքեղեանին, որ այդ կարծիքը չարամիս որակած է. երանի՜ թէ զիտակցաբար ևս ընդունէր որ իսկապէս չարամիս այդ կարծիքին հայրը ոչ թէ Զամինեանն է այլ Զամեանցի:

Կ. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ

(*) Տպ. որոյ, որ յայտնապէս սխալ է:

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻՆ ԵՆՈՐՈՉՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յայտնի է թէ Սրարուհուռչի (Սրբա-
տեղեաց գոյազիճակ) տրամադրութեանց
համաձայն՝ Ս. Յարութեան Տաճարը, որ
Ս. Տեղեաց ամենէն զլիսաւորն է, ունի
իրբն միւլթիվկլի երուսաղէմի երեք Պատ-
րիարքները, այսինքն՝ Հայ, Յոյն և Լա-
տին։

Պատմութիւնը մեզի կը ցուցնէ, թէ
քրիստոնէութեան երուսաղէմի մէջ գտնու-
ող այս երեք՝ ներկայացուցչներուն վրայ
գրուած բարձր պաշտօնն ու պարտականու-
թիւնները ս'ըջափ դժուարին և փափուկ
հանգամանք մը կ'անեն երբ պարագան կը
ներկայանայ Ս. Յարութեան Տաճարին մէջ
նորոգութիւններ կատարելու, պահպանելով
իրենց մէջ հաւասարութեան հիմք։ Յրիմի
պատերազմին ծագման պատճառներէն մին
եղած է Բեթղէմի Ս. Մննդեան Այրին մէջ
նորոգութեան մը առթիւ ծագած վէճերը։

1927ի երուսաղէմի երկրաշարժին
պատճառաւ Ս. Յարութեան Տաճարին մէջի
Յունաց եկեղեցիին վրայի գմբէթը ծան-
րապէս վնասուելով, երևան հանած է այս
հին և գժուարին նորոգութեանց խնդիրը։

Յոյն Պատրիարքարանին տեսակէտը,
թէ ինքը միայն պիտի նորոգէ այս գմբէթը,
ընդդիմութեան բաղխեցաւ միւս երկու
իրաւակից Պատրիարքարաններու կողմէ։
Կառավարութիւնը միւս կողմանէ, գմբէթին
փլչելուն վտանգին առջև, այդ նորոգու-
թիւնը իր կողմանէ կատարելու ստիպողա-
կանութեան տակ գտաւ ինքզինքը։ Այս
անել կացութեան վերջ մը տալու համար,
Ամեն. Ս. Պատրիարք Հայրը (Ամեն. Տ.
Եղիշէ Ս. Արքեպիսկ. Գուրեան) իր կողմէ
առաջարկ ներկայացուց՝ նախընթացներու
վրայ հիմնուելով՝ խնդիր լուծել հետեւայ
կերպով։ —

Ինչպէս որ Յոյնը կ'ուզէր իր կաթու-
ղիկէին վրայ գտնուող գմբէթը նորոգել,
նմանապէս Հայ և Լատին Պատրիարքարան-

ները պիտի նորոգէին Ս. Յարութեան Տա-
ճարին մէջ իրենց առանձին սեփականու-
թեանց մէջ գտնուող ամենէն կարեւոր տե-
ղերը։ Այս առաջարկը Կառավարութեան
կողմէ ընդունուեցաւ և անոր հիման վրայ
Պատրիարքարաններու, ինչպէս նաև Պաղես-
տինի Կառավարութեան ու Լոնտոնի կեդր.
Իշխանութեան միջև երկար բանակցութիւն-
ներ տեղի ունեցան և վերջտակս համաձայ-
նութիւն գոյացաւ, որ Յունաց Կաթողիկէին
վրայի գմբէթը՝ Յունաց կողմէ, Ս. Գրիգոր
Լուսաւորչի ստորերկրեայ պատմական հին
եկեղեցին՝ Հայոց կողմէ, իսկ Գրեա Սաղի
քարայրը իջնող սանդուխը և Տարածման
տեղի յատակին աւրուած մասերը՝ Լատինաց
կողմանէ նորոգուին։ Այս նորոգութիւնները
Ս. Զատիկի տօներէն յետոյ գործադրուելու
պայմանով, այժմէն կ'ուսուժնաւորուին Յ
Պատրիարքարաններէ ընտրուած մասնա-
գէտներու կողմէն։ Այսինքն, Հայոց կողմէ՝
Անգլիացի ծարտարապետ Մր. Հօլիտէյ,
Լատինաց կողմէ՝ Պրանչիսկեան ծարտարա-
պետ Հայր Պարուչի, և Յունաց կողմէ՝
Կառավարութեան ընտրուած Մր. Հարիսոն։

Այժմ, Կառավարութիւնը Յունաց Կա-
թողիկէի գմբէթին փլչելու վտանգին տակ
գտնուող մասերը վերցնել տուած և բաց-
ուած ծակերը տախտակամածով և մուխ-
թով առժամեայ կերպով ծածկած է։

Վերոյշեալ համաձայնութիւնը աւելի
սերտացուց Յ Պատրիարքարաններու յարա-
բերութիւնները և կարելի դարձուց իրա-
գործել ուրիշ, երկրորդական կարեւորու-
թիւն ունեցող նորոգութիւններ ալ։

Այն է՝ Չորրորդ Բանտի Մատրան ներ-
քին պատերը՝ Յունաց կողմէ, Հանդերձից
Բաժանման Մատրան ներքին պատերը՝ Հա-
յոց կողմէ, և Ս. Յարութեան Տաճարին
ջրհորի սենեակին ներքին պատերը՝ Լատի-
նաց կողմէ (*): Ասոնցմէ գտաւ Ս. Յարու-
թեան Տաճարի բակին մէջ՝ Յոյները համա-

(*) Յետագային Լատիններ փորձեցին նոր-
գել ջրհորի արտաքին անցքի պատերը, և ա-
կայն նորոգութեան աշխատանքները հազիւ
սկսուած, դարբեցուեցան Հայոց կողմէ, այն ա-
ռաքիութեամբ որ արտաքին այդ անցքը կը դժ-
ժանուի Հայոց կողմէ ևս իրբն գոյից միջբանոց՝
նորոգութիւնը պէտք էր ըլլար Հայոց մասնակ-
ցութեամբ ևս։

Ս. Յարութեան Տաճարի 'Նորոգութեանց 'Նախապատրաստութիւնները

(1932 — 1958)



Սոյն գրութիւնը շարունակութիւնն է Ս. Յարութեան Տաճարին նորոգութիւնները նախորդ յոգուածին՝ գրուած Սիոնի համար երեսուն տարիներ առաջ: (ՏԷ՝ էջ 68):

1932—34 շարունակուեցան ներկի ու ծեփի սոյն նորոգութիւնները և հետզհետէ Հայեր, Յոյներ և Լատիններ համաձայնաբար նորոգեցին իրենց այլևայլ մատուռները: Այս նորոգութիւններէն մեր Ս. Կր. Լուսաւորիչ տաճարին նորոգութիւնը եղաւ իսկապէս շատ նշանակելի և Հայ Եկեղեցիին համար շատ պատուարներ նորոգութիւն մը, որով կարելի եղաւ նաև սոյն տաճարին տալ զուտ հայկական նկարագիր մը (տե՛ս այս մասին Սիոնի 1950 Իեկտ.ի թիւը):

Վերոյիշեալ նորոգութիւնները սակայն ըլլալով ընդհանրապէս Եկեղեցւոյ մէկ մասին յատուկ նորոգութիւններ, Ս. Յարութեան Տաճարի հիմնական կառուցը չէր դադարի ներկայացնել վտանգաւոր կացութիւն մը: Հետևաբար Անգլիական Հոգատար Կառավարութիւնը հրաւիրեց ճար-

տարապետ Վ.Իլերմ Հարվին որ քննէ ամբողջ շէնքը: Հարվի իր քննութեան տեղեկագիրը հրատարակեց 1935ին, որուն հիման վրայ Հոգատար Կառավարութիւնը, երկաթեայ և փայտեայ յինարաններով ամրապնդեց Ս. Յարութեան Տաճարի բոլոր վտանգաւոր կէտերը:

1947ին, Անգլիական Հոգատար Կառավարութիւնը վերանորոգութեան գործը դարձեալ ձեռք առնելով հրաւիրեց Լոնտոնի Ֆրիման Փօքս ընկերութեան ներկայացուցիչ ճարտարապետ Պր. Վուլին, որ յետ քննութեան իր տեղեկագիրը ներկայացուց, և սակայն Արաք-Հրէական պատերազմին պատճառով, Տաճարի վերանորոգութեան գործը ընդհատուեցաւ:

1953ին, Յորդանանեան Կառավարութեան նախաձեռնութեամբ, իրաւակից Հայ, Յոյն և Լատին երեք պատրիարքարաններ, յետ խորհրդակցութեան պէտքը տեսան անյետաձգելի նորոգութեան, և հետևաբար երեք համայնքներէն իւրաքանչիւրը բերել տուաւ իր ներկայացուցիչ ճարտարապետը: Երկուսը, Հայեր՝ Պր. Մարտիրոս Ալթունեանը, Յոյներ՝ Պր. Օրլանտոսը և Բարաքէօբուրտը, իսկ Լատիններ՝ Պր. Կաթէլը, որոնք յետ քննութեան, 12 Յուլիս 1954ին ներկայացուցին իրենց տեղեկագիրը—ծրագիրը, Տաճարի վերանորոգելի կէտերուն և ձեւին մասին:

1955 Փետրուարին, Յորդանանեան Կառավարութիւնը հրաւիրեց դարձեալ Պր. Վուլին, որ երկրորդ քննութիւնէ մը յետոյ ներկայացուց իր նոր ծրագիրը, որուն մէջ նկատի ունեցած էր նաև երեք պատրիարքութեանց ճարտարապետներուն տեղեկագիրները: Նոյն տարին, դարձեալ Կառավար-

ձայնութեամբ նորոգած են իրենց Ս. Աբրահամի և Ս. Կատարինէի վանքերուն արտաքին պատերը, իսկ Հայերը՝ նոյն տեղը իրենց ունեցած Ս. Յովհաննէսի մատրան արտաքին և ներքին պատերը: Տեղի ունեցած այս նորոգութեանց վրայ Հայոց Պատրիարքարանին կողմէն հսկիչ եղող Ս. Յարութեան Տեսուչ Տ. Յակոբ Վրդ. Թաշճեան պէտք եղած տեղեկագիրները ներկայացուցած է Ս. Աթոռոյս Գեր. Լուսարարապետ Արքայանին՝ մատուցանելու համար Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

(Սիոն, 1928 Մարտ, էջ 96):

բուժեան հրաւերով, Անգլիացի Պր. Պազիլ Սբէնս քննեց Տաճարին կառույցը և Պարոն Վուլիին հետ միասնաբար ներկայացուց իր քննութեանց տեղեկագիրը:

1955 Օգոստոս 24ին, եօթը կաթողիկոսազգերէ՝ եօթը ճարտարագետներ, խորհրդ-

մասնաւորաբար մեծ Բուրօւլէնի (Rotunda) և Տաճարի հարաւային և հիւսիսային թեւերուն մէջ, թէ՛ ներքին և թէ՛ արտաքին երեսներու վրայ: Վասնզի այս երկու թեւերուն կեդրոնը գտնուող Յունաց քաթօլիքօնի գմբէթը, որ վերաշինուած էր 1927ի



Ս. Յարութեան Տաճարի հարաւային թեւի վերանորոգութեան, 19 Մարտ 1958ի ժողովը, ուր ստորագրուեցաւ նորոգութեան վերջնական համաձայնութիւնը: — Մեր Պատրիարքարանի ներկայացուցիչներն են, աջէն ձախ՝ Հոգ. Ս. Զաւէն Վ.բղ. Չինչինեան, Հոգ. Ս. Կիւրեղ Վ.բղ. Գաբիկեան, Տիար Կարպիս Զինդեան եւ երկաշտի Տիար Մուսայլամ (նստած):

դակցաբար երեք պատրիարքութեանց ճարտարագետներուն, ներկայացուցին նորոգութեանց շուրջ իրենց տեսակէտը:

Այս բոլոր քննութիւններն ալ կ'եզրակացնէին Տաճարին հիմնական վերանորոգութեան անմիջական անհրաժեշտութիւնը

երկրաշարժէն յետոյ, իր զանգուածի չափազանց ծանրութեամբ խախտած էր Տաճարի ընդհանուր մարմնին և մասնաւորաբար հարաւային և հիւսիսային թեւերուն հաւասարակշռութիւնը, որոնք այս պայմաններուն տակ կ'ըլլան էին դէպի գուրս:

Հարաւային թևի կառույցը, իր գլխաւոր մտաքի հանգամանքով, ինչպէս նաև ամենէն աւելի վտանգուած ըլլալուն պատճառով՝ անհրաժեշտ էր որ ամենէն առաջ ենթարկուէր նորոգութեան: Հետևաբար երեք պատրիարքարաններու ճարտարապետները 27 Դեկտ. 1955ին հարաւային թևի նորոգութեան ծրագիր մը մշակեցին և ներկայացուցին երեք պատրիարքարաններուն և կառավարութեան: Յորդանանեան կառավարութիւնը, 27 Մարտ 1956ին, այս ծրագրի հիման վրայ հրահանգեց երեք ազգաց ձեռնարկել նորոգութեանց, և թէ երեք ճարտարապետներու այս մարմինը պէտք է ունենար երեք ազգերէն ընտրուած իր գըլխաւոր ճարտարապետը, իսկ սքաքուէոյի վերաբերեալ անհամաձայնութիւններն ալ պիտի նիւթ ըլլային ուրիշ յանձնաժողովի մը, բաղկացած երեք ազգաց ներկայացուցիչներէն, նախագահութեամբ Յորդանանեան կառավարութեան ներկայացուցիչին:

Այնուհետև երեք պատրիարքարաններու միջև երկար խորհրդակցութեանց առարկայ եղաւ գլխաւոր ճարտարապետի ընտրութիւնը, որ պէտք է ըլլար երեք ազգաց Գ. Տեղեաց վէճերէն վեր և չէզոք անձնաւորութիւն մը, և դժբախտաբար կարելի չեղաւ եզրակացութեան մը յանգիլ:

Երեք ազգաց ճարտարապետները պարբերական հանդիպումներով մշակեցին նորոգութեան և այլ յարակից հարցերու վերաբերեալ ծրագիրներ:

21 Փետրուար 1958ին, Ս. Յարութեան հարաւային թևի նորոգութեան իրենց ծրագիրը անոնք ներկայացուցին երեք ազգաց ներկայացուցիչներու ժողովին՝ գումարուած մեր Պատրիարքարանին մէջ (*), և արժանացաւ երեք ազգաց հաւանութեան: Իսկ 4 Մարտ 1958ին, երեք ազգաց ներկայացուցիչներ ուրիշ ժողով մը ունեցան Յունաց Պատրիարքարանին մէջ, ուր հարաւային թևի վերանորոգութեան ծրագիրը

ստորագրուեցաւ երեք պատրիարքութեանց ներկայացուցիչներէն և որոշուեցաւ որ իմացնելէ յետոյ այս համաձայնութիւնը Յորդանանեան կառավարութեան, Ս. Զատիկէն յետոյ սկսին հարաւային թևի վերանորոգութիւնը:

Հարաւային թևի վերանորոգութիւնը պիտի կատարուի հետևեալ ձևով. —

1. — Իննութիւն և ամրացում հարաւային թևի հիմերու:
2. — Պատանատեղիի առաստաղի ամրացում և վերաշինութիւն:
3. — Պատերու ձեւերու մաքրութիւն և մաշած քարերու վերանորոգում:
4. — Վտանգուած կամարներու ամրացում:
5. — Պէթօն արմէ շղթաներով շէնքի վտանգուած մասերու ամրացում և օղակաւորում:
6. — Պատերու մէջ գոյացած վտանգաւոր բացուածքներու ամրացումն շաղախի ներարկումով:
7. — Վտանգուած կէտերուն պէթօն արմէ յնարաններով ամրացում և ապա վերացում ներկայ փայտեայ և երկաթեայ տեղ յնարաններուն, եթէ կարելի ըլլայ:
8. — Եթէ հնագիտական արժէքով յայտնութիւններ մէջտեղ ելլեն, անոնք պիտի պահուին երեք պատրիարքարաններու համաձայնութեամբ:
9. — Նորոգութիւնները պիտի չի վնասեն որեւէ ձևով գոյութիւն ունեցող իրաւակարգին (Status Quo):

Իսկապէս ուրախառիթ պարագայ մըն է որ 30 տարիներու բանակցութիւններէ յետոյ, կարելի եղաւ համաձայնիլ Ս. Յարութեան Տաճարի գէթ կարեւոր մէկ մասի նորոգութեան, որ նախասկիզբն է ամբողջ Տաճարի վերանորոգութեան մեծածախս գործին: Այս ծախսը պիտի հոգան Հայոց, Յունաց և Լատինաց Պատրիարքարանները հաւասար բաժիններով:

ԿԻՒՐԵՂ ՎՐԳ. ԳԱՅԻԿԵԱՆ

(*) Երեք պատրիարքութեանց ժողովները տեղի կ'ունենան կարգով Հայոց, Յունաց և Լատինաց Պատրիարքարաններուն մէջ:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ա Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

Մարտ ամսոյ սկիզբները երկու հանրագրութիւններ պատրաստուեցան ներկայացուելու համար Նորին Վեհափառութիւն Հիւսէյն Թագաւորին: Այդ հանրագրութիւններէն մին ստորագրուած էր Յորդանան գտնուող 28 Միաբան հայրերու եւ Սարկաւազաց 22 ին կողմէ: Իսկ միւսը աւելի քան 2000 չափահաս հայրերու կողմէ Երուսաղէմէն, Ամմանէն եւ շրջականերէն: Միաբանութեան դիմումագրին մէջ նախ շնորհակալութիւն կը յայտնուէր որ Նորին Վեհափառութիւնը «կը վերանկատէ խնդիրը Տիրան Արքազանին, զոր մենք 1957 Մարտ 20 ին պատրիարք ընտրեցինք, մեր Սահմանադրութեան եւ կանոններուն համաձայն. աւանդական եղանակաւ, գաղտնի քուէարկութեամբ եւ ազատօրէն, մեր Միաբանական Ընդհ. Ժողովոյ հանդիսաւոր նիստին մէջ»: Եւ խնդրանք կ'ըլլար որ Տիրան Արքազան մնար երկրին մէջ:

Իսկ Ժողովորդային հանրագրութեան մէջ ի միջի այլոց կ'ըսուէր որ «Տիրան Արքեպիսկոպոս, որ պատրիարք ընտրուած է, մեզի համար վստահելի անծ մըն է... ան համայն հայութեան բարձր համարումը վախլող հոգեւորական մըն է. հմուտ է մեր կրօնքին եւ կ'աշխատի Ժողովուրդի օգտին համար: Ան հակառակ է կործանարար ուժերու որոնց նպատակն է կրօնքն ու եկեղեցին քայքայել: Ուստի կը խնդրենք Ձեր Վեհափառութենէն նկատի առնել Տիրան Արքազանի խնդիրը, որպէսզի ան մնայ հովիւր իր հօտին եւ պահպանը Ս. Աթոռոյս կանոններուն եւ անկախութեան»:

Այս հանրագրութիւնները անծամբ պալատ յանձնուեցան Լուսարարպետ Գեր. Տ. Շնորհք Եպս.ի կողմէ Մարտ 20ին: Իսկ անոնց լուսահանեալ պատճէնները յանձնուեցան Վարչապետարան, ներքին Գործոց, Արտաքին Գործոց եւ Պաշտպանութեան նախարարներուն:

Մարտ 25ին, Տիրան Արքազան եւ Սուրէն Արքազան Երուսաղէմի Կառավարիչին հրաւէրով Կառավարչատուն գացին, ուր

Շք. 1 Մարտին, Ս. Թեոդորա զօրախալի տօնին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայրա. վանքի Ս. Թորոս եկեղեցւոյն մէջ:

Նոյն օրը կէսօրէ վերջ, յաջորդ օրուան Արսախման կիտակի առթիւ, Գեր. Տ. Սուրէն Եպս. Բէմհանեանի զխաւորութեամբ, Միաբան Հայրեր «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Յարութեան Տաճար, ուր մեր վերնամաստան մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւն եւ նախատօնակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան:

Յաջորդ օրը, Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամաստան մէջ պաշտուած առաւօտեան ժամերգութենէն եւ մատուցուած Ս. Պատարագէն ետք կատարուեցաւ երրադարձ մեծահանդէս թափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին եւ ապա Պատանատեղւոյն շուրջ՝ նախադառնութեամբ Գեր. Տ. Սուրէն Եպս. Բէմհանեանի:

6 Մարտ Հինգշաբթի իրիկուն, Մայր Տաճարին մէջ կատարուած Մեծ Պահօց «Հսկում»ի արարողութեան ընթացքին Հոգ. Տ. Թորգոս Վրդ. Մանուկեան քարոզեց մեղքի ու ապաշխարութեան խորհուրդին շուրջ:

Քաղաքիս վսեմ. Կառավարիչը պաշտօնապէս յայտնեց թէ Տիրան Արքազանի արարման հրամանը յետս կոչուած է: Միաժամանակ հաւաստիք տուաւ վանական իշխանութեան՝ թէ Ժողովուրդին մէջ կարգու կանոնի եւ խաղաղութեան պահպանման համար Կառավարութիւնը հարկ եղած միջոցները ձեռք պիտի առնէ, կրք պէտք ըլլայ: Արքազանները վերադարձան վանք գոհունակ սրտով, Կառավարիչին կողմէ ցուցուած բարեացակամ տրամադրութեան համար:

Տիրան Արքազանի տարագրման հրամանին հետեւանքով յառաջ եկած անորոշութիւնը Պատրիարքարանի վարչութեան նկատմամբ Կառավարութեան դիրքին մասին, տակաւին կը մնայ:

Սակայն կը յուսանք որ այս անորոշութիւնն ալ վերջ պիտի գտնէ մօտիկ ապագային:

ԳԻՒԱՆ Ս. ԱԹՈՒՌՅ

8 Մարտի Շարաթ օրը, Ս. Կիւրղի երուսաղիմայ նայրապետի տունին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Ստեփաննոս մատարան Ս. Կիւրեղ շարապետի անուան նուիրուած Սեղանին վրայ, ուր մինչև օրս կը պահուի մկրտութեան այն աւազանը՝ ուր Կիւրեղ շարապետ 350ական թուականներուն, Ս. Խաչի երեսուէն վերջ, հազարաւոր հեթանոսներ դարձի բերաւ և մկրտեց, Յաւարտ Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն՝ Ս. Աթոռոյս երանաշնորհ Տ. Կիւրեղ Բ. Պատրիարքի հոգւոյն համար, իր գերեզմանին վրայ, Ս. Յակոբեանց Տաճարի գաւթիթին մէջ:

9 Մարտ Աճառակի Կիրակիին, ըստ սոբորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Պատարագեց շոգ. Տ. Ներսէս Արղ. Բապունեան և քարոզիչ շոգ. Տ. Հայկասեր Վրղ. Պայրամեան՝ մեկնարանելով Անտառակ Որդիի աւետարանական առակը:

Ել. 13 Մարտի իրիկուան «շահում»-ին քարոզիչ Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, խաղաղութեան մասին:

16 Մարտ Տճիսի Կիրակիին, փակեալ-խորանի Ս. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարին մէջ, շոգ. Տ. Թորգոմ Վրղ. Մանուկեան քարոզով մը մեկնարանեց Տնտեսի աւետարանական առակը ու անդրադարձաւ դրամին մեր կեանքին մէջ ունեցած դերին մասին:

Ել. 20 Մարտի իրիկուան «շահում»-ին քարոզիչ Գեր. Տ. Նորայր Եպս. Պողարեան, բնարան ունենալով «Ձանթէնութիւն» իմ ես ինձէն զիտեմ և մեղք իմ առաջի իմ ես յամենայն ժամ»:

Եր. 22 Մարտի կէսօրէ վերջ, յաջորդ օրուան Գաւառի Կիրակի առթիւ, Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեանի զխաւարութեամբ, Միաբան Հայրեր ղերջափառով մուտք գործեցին Ս. Յարութեան Տաճար, ուր հայապետեան Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան երեկոյան ժամերգութիւն և նախատուակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր շոգ. Տ. Կիւրեղ Վրղ. Գարիկեան:

Յաջորդ օրը, Ս. Յարութեան Տաճարի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուած առաւօտեան ժամերգութեանէն ետք, Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան մատոյց օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ և ապա նախագահեց Ս. Գերեզմանին և Պատանատեղւոյն շուրջ կատարուած երրադարձ մեծահանդէս թափօրին:

Ել. 27 Մարտի իրիկուան «շահում»-ին Գեր. Տ. Շնորհք Եպս. Գալուստեան քարոզեց աղօթքի անհրաժեշտութեան մասին:

Եր. 29 Մարտ, Ս. Գր. Լուսաւորչի Մուսնի վիրապ տունին առթիւ, առաւօտեան ժամերգութեանէն ետք Ս. Լուսաւորչի մատուցը թափօրով փոխադրուեցաւ Մայր Տաճարի Աւագ Խորան: Ապա Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Ստեփաննոս մատարան Ս. Գր. Լուսաւորչի նուիրուած խորանին վրայ:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

Գլ. 25 Փետր. կէսօրէ առաջ ժամը 11.30ին, իրաքի Խորհրդարանի անդամներ և պետական անձնակազմի անդամներ այցելեցին Ս. Յարութեան Տաճար՝ օրու մուտքին ընդունուեցան երեք յարանուանութեանց ներկայացուցիչներուն կողմէ: Մեր կողմէ ներկայ էին Տաճարի Տեսուչ՝ շոգ. Տ. Մեսրոպ Վրղ. Տեփոյեան, Ս. Տեղեաց Քարտուղար՝ շոգ. Տ. Կիւրեղ Վրղ. Գարիկեան և շոգ. Տ. Յովսէփ Վրղ. Մամուր:

Աւր. 28 Փետրուարին, Արաքական Ջարթօնքի տունին առթիւ, Երուսաղէմի բոլոր հասարակութեանց սկստական խումբերը մասնակցեցան կազմակերպուած մեծ տողանցքին՝ զխաւարութեամբ պետական Ֆանֆառին: Սոյն տողանցքին մասնակցեցան գաղութիս Միութեանական խմբակները, ինչպէս նաև Ս. Թարգմանչաց Վարժարանի Սկստական խումբը:

Եր. 1 Մարտ կէսօրէ առաջ ժամը 11ին, Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, ընկերակցութեամբ շոգ. Տ. Վազգէն Արղ. Գրայրբերը մտնուեցաւ Երուսաղէմի մէջ՝ հանդ. Հիւսէյն Ա. Թագաւորի շիրմին վրայ կատարուած յիշատակի հանդէսին, որմէ ետք Ալլաֆիլի գրասենեակին մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Կիր. 2 Մարտ կէսօրէ վերջ ժամը 5ին, Ֆրանչիսկեանց Կիւթնոսի հրաւերին ընդառնելով, Միաբան Հայրեր շոգ. Տ. Թորգոմ Վրղ. Մանուկեանի զխաւարութեամբ, ներկայ եղան Ֆրէրներու վարժարանի սրահին մէջ Ս. Պէրնատէթի հարիւրամեակին առթիւ օարքուած երաժշտական և ներկայացման հանդէսին:

Եր. 8 Մարտ իրիկուան ժամը 6ին, ընդառնելով քաղաքիս երեւելի ղեմքերէն Տիար Անվար Նուսէյպիի հրաւերին, Ամպասատոր Պանդոկին մէջ, ի պատիւ Տիար Ս. Ն. Քօչէնտէրֆէրի (Վարի արտաքին յարաբերութեանց Անդր-Ովկիանոսային օդային հաղորդագրութեանց) տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, շոգ. Տ. Վազգէն Արղ. Գրայրբերեան և Տիար Կարպիս Հինդլեան:

Գլ. 12 Մարտին, յանուն Պատրիարքարանիս, շոգ. Տ. Վազգէն Արղ. և Տիար Կարպիս Հինդլեան ընդհանրութեան զայցին Քաղաքիս կեդր. Ստիկանատունը՝ փոխ-գնդապետ Տիար Իպրահիմ Քրէյշանի պաշտօնի բարձրացման առթիւ:

Եր. 15 Մարտ իրիկուան ժամը 6.30ին, ընդառնելով Քաղաքիս Սամանեան Դրամատան կողմէ եղած հրաւերին, Ամպասատոր Պանդոկին մէջ, ի պատիւ Տէր և Տիկին Լօրտ Լէյթիմերի (Նախագահ Օսմանեան Դրամատան) տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գեր. Տ. Սուրէն Եպս. Քէմհանեան, շոգ. Տ. Վազգէն Արղ. Գրայրբերեան և Տիար Կարպիս Հինդլեան:

Ցուցակ նպաստից

ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԵԱՆ

1956 Յունուար 1 — 1957 Դեկտեմբեր 31

Ասորե կը ներկայացնեն ցուցակը նպաստի այն գումարներուն՝ որոնք արտասահմանէն Հայոց Երուսաղէմի Պատրիարքութեան դրկուած են, հասնելու համար անոր զանազան պէտքերուն:

Կը դնեն 1956 եւ 1957 տմարական տարիներու ցուցակները զաս զաս:

Այս առթիւ անգամ մը եւս կը յայտնեն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ նպաստընկալ ժողովրդականաց արագին երախտագիտութիւնը մեր բոլոր ազնուասիրտ եւ ազգասէր նուիրասուններուն, մեր եկեղեցւոյ հարազատ զաւակներուն, եւ հայկական բարեսիրական կազմակերպութեանց վարչական մարմիններու պատուական անդամներուն, որոնք ամէնքն ալ լրջօրէն եւ գիտակից ոգիով եւ ազգասիրական սմանչելի տրամադրութեամբ մը պատասխանած են Պատրիարքարանէն եղած կոչերուն, դիմաւորելու համար Ս. Աթոռոյս կենսական կարիքները:

Ասացուած բոլոր նուէրները իրենց նպատակներուն յատկացուած են՝ հոգալու մեծագոյն մասը Ս. Աթոռոյ տարեկան ծախսերուն, որոնց գումարը մօտաւորապէս յիսուն հինգ հազար տնարի կը հասնի:

Կ'ուզենք մասնանշել՝ թէ 1957 տարւոյ ընթացքին Ս. Աթոռոյս Ամերիկայի Նուիրակ Հոգեւորհ Տ. Հմայեակ Ծ. Վրդ. Ինգոյեանի եւ Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի Երուսաղէմի Հանգանակութեան Յանձնախումբին միջոցաւ Պատրիարքութեանս հաւույն ստացուած կամ հանգանակուած նուէրներուն ցանկը ներմուծուած չէ ներքեւի ցուցակին մէջ:

Կը մաղթենք բոլոր նուիրասուններուն Աստուծոյ երկնասուր պարգեւները եւ կը հայցենք անոնց համար Տէր Յիսուս Քրիստոսի օրհնութիւնը Ս. Քաղաքի Տնօրինական Սրբավայրերէն, աղօթելով որ բազմապատիկ վարձատրուին ի Տեառնէ աւս եւ ի հանդերձելումն:

1956

Տ. Ց. Ֆիլս

Յունուար	3.	—	Հայ Կրթ. Հիմնարկուբեհեհ	385.500
»	4.	—	Հիւսիսային Ամերիկայէն (զանազաններէ)	576. —
»	17.	—	Տիկին Ազնիւ Հանընեանէ	38.500
»	27.	—	Տիկին Բ. Նուսուֆեանէ	38.250
»	27.	—	Տիկին Տ. Լիպմանէ	76.500
»	27.	—	Տիկին Բ. Նուսուֆեանէ	76.500
»	27.	—	Դասերֆ Վարդանանցէն	118.670
»	27.	—	Հ. Բ. Ը. Միուբեհեհ (Ամնանի Վարժարանին)	612. —
Փետր.	7.	—	Տոֆ. Գեղամ Կեօֆեանէ (ժառնգ. վարժ.նին)	191. —
»	13.	—	Տիար Ն. Պ. Կիւլպեհեանէ (» »)	1231.794
Մարտ	31.	—	Տիար Գ. Տեմիրեանէ (» »)	96.750
»	31.	—	Տիար Ն. Պ. Կիւլպեհեանէ (Ս. Թ. Վրժ.նին)	179.750
»	31.	—	Տիար Հ. Պըրթէ (Ս. Թ. Վրժ.նին)	207.750
Ապրիլ	16.	—	Հիւսիսային Ամերիկայէն	1750.500
»	18.	—	Տիար Հայկ Գալուֆեանէ (ժառ. վրժ.նին)	194.500
»	30.	—	Տիար Ե. Հիւսիսեանէ (» »)	200. —
»	30.	—	Տիար Պ. Պաղայեանէ (» »)	100. —
»	30.	—	Տիար Մ. Տարազեանէ (» »)	100. —
»	30.	—	Տիար Վ. Սիւրմեանէ (» »)	100. —
»	30.	—	Տիար Յ. Սեֆերեանէ (» »)	100. —
»	30.	—	Ներվալիոյ Հայ Համայնէն	340. —
»	30.	—	Պաղտասի » »	158.700
»	30.	—	Հիւսիսային Ամերիկայէն (1954-ի հաշուէն)	600. —
Մայիս	31.	—	Տիար Ե. Պեհեանէ	120. —
Յունիս	6.	—	Տիար Տասուր Տասուրեանէ	186. —
Յուլիս	7.	—	Եղիշէ Եպիսկոպոսէ (Ս. Թ. Վրժ.նին)	10. —
»	18.	—	Հիւսիսային Ամերիկայէն	772.500
»	23.	—	» »	3365.910
»	24.	—	» »	375. —
»	27.	—	Տիար Ն. Պ. Կիւլպեհեանէ (ժառ. վրժ.նին)	1231.792
»	31.	—	Կիւլլապի Կիւլպ. Հիմնադրամէն (Ս. Թ. Վրժ.նին)	375.500
»	31.	—	Սեբ. Վերաշինաց Միուբեհեհ (» »)	375.500
»	31.	—	Վարդանանց Ասպետներէն (» »)	375.500
»	31.	—	Ս. Թ. Վ. Շրշ. Միուբեհեհ (» »)	2. —
Օգոստոս	31.	—	Տիար Փեքրաֆ Իզմիսլեանէ (ժառ. վրժ.նին)	49.875
Սեպտեմ.	1.	—	Գալուս Կիւլպեհեան Հիմնարկուբեհեհ	312.480
»	17.	—	Հիւսիսային Ամերիկայէն (զանազաններէ)	706.875
»	21.	—	Տիար Ն. Պ. Կիւլպեհեանէ (Ս. Թ. Վրժ.նին)	179.535
»	26.	—	Տիար Ա. Մաքոսեանէ	35.195
»	30.	—	Կիւլլապի Կիւլպ. Հիմնադրամէն (ժառ. վրժ.նին)	943.500
»	30.	—	Տիար Հ. Արեշեանէ (» »)	47.440
»	30.	—	Կիւլլապի Կիւլպ. Հիմնադրամէն (Ս. Թ. Վրժ.նին)	380. —
»	30.	—	Վարդանանց Ասպետներէն (» »)	380. —
»	30.	—	Այնրապի Հայրնկց. Միուբեհեհ (» »)	38. —
»	30.	—	Բիւրանիոյ » » (» »)	38. —
»	30.	—	Տիկին Նեսուրեանէ (» »)	76. —
Հոկտեմ.	31.	—	Տիար Ն. Պ. Կիւլպեհեանէ (ժառ. վրժ.նին)	1231.792
Նոյեմ.	2.	—	Հիւսիսային Ամերիկայէն (զանազաններէ)	285.750

		Տ. Յ. Ֆիլս
Նայեմ.	15. — Գալուս Կիւլպէնկեան Հիմնադրութեան	1000. —
»	15. — " " " " (ընդհ. կարեաց)	296.735
»	21. — Տիար Վ. Գեորգեան	50. —
»	28. — Աբգարեան Աւանդէն (Խնամօր.)	1995. —
»	28. — Տիար Հ. Պարթ	187.500
»	30. — Պրովինի Տիկեանց Միութեան (ժառ. Վ.ժ.Նին)	76. —
Գեղկ.	17. — Տիար Արսաշու Զարգեան	38.280
»	18. — Տիար Սեփան Բանիկեան	3.830
»	29. — Տիկին Գուգուսեան	17.595
»	31. — Հիւսիսային Ամերիկայէն (զանազաններ)	812.735
»	31. — Տիկին Արեմիս Գարակեօղեան	350. —

1957

Յունուար	15. — Տիար Յարութիւն Պիլագարեանէն՝ Պոլսոյ (ընդհ. կարեաց)	28. —
»	15. — Տիար Առաքել Եղաբեանէն՝ Ֆրեզո (ընդհ. կարեաց)	38.325
»	22. — Հ. Բ. Ը. Մ.էն՝ Նիւ Եորք (Ամմանի Հերոսեան Վ.ժ.Նին)	609.600
»	22. — Հ. Բ. Ը. Մ.էն (Նաթան Բերդիէնքի առկերաց)	381. —
Փետրուար	1. — Տիար Արշակ Օսապետեանէն՝ Ֆիլասթինա (Ս. Թրգ. Վ.ժ.Նին)	10. —
»	1. — Տիար Թադէոս Թամուզեանէն՝ Եգիպտոս (" ")	7.500
»	1. — Կիւլ Այվազեանէն՝ Նիւ Եորք (" ")	7.500
»	1. — Համեսուհի Ամերեանէն՝ Թուրքի (" ")	7.500
»	4. — Տիար Առաքել Եղաբեանէն՝ Ֆրեզո (ընդհ. կարեաց)	115.500
»	4. — Գալուս Կիւլպ. Հիմնարկէն՝ Լոնսոն (ժառգ. Վ.ժ.Նին)	997.500
»	8. — Տիար Երուանդ Հիւսիսեանէն՝ Միլան (" ")	308. —
»	8. — Տիար Յարութիւն Պիլագարեանէն՝ Պոլսոյ (ընդհ. կարեաց)	35.285
»	13. — Տիար Սիրաք Գալիպեանէն՝ Եգիպտոս (Ս. Թարգմ. Վարժարանին)	7.250
»	13. — Տիար Արեան Մեհեհեանէն՝ " (" ")	7.250
»	13. — Արժ. Տ. Կարապետ Ա. Քնյ. Գալիպեանէն՝ Եգիպտոս (Ս. Թ. Վ.ժ.Նին)	7.250
»	13. — Տիար Արեան Իսկենտեանէն՝ Եգիպտոս (Ս. Թարգմանչաց Վ.ժ.Նին)	7.250
»	13. — Բուրճի Ասլանեանէն՝ Չիքագո (" ")	7.500
»	13. — Տիար ձ. Մ. Յովհաննէսեանէն՝ Ֆրեզո (" ")	7.500
»	13. — Տիար Պօլոս Մանուկեանէն՝ " (" ")	7.500
»	18. — Տիար Ներսէս Պ. Կիւլպէնկեանէն՝ Լոնսոն (Ս. Թրգմ. ")	179.550
»	19. — Գալուս Կիւլպ. Հիմնարկէն՝ Լիզպոն (ընդհ. կարեաց)	2992.500
»	26. — Կիւլպայի Կիւլպէնկեան Հիմնարկութեան Նիւ Եորք (Ս. Աստուածածնայ Տանարի նորոգութեան)	393.100
Մարտ	2. — Տիար Սիմոն ձինկեօղեանէն՝ Տիբրոյք (Ս. Թրգ. Վ.ժ.Նին)	8. —
»	2. — Տիար Նազար Հիմալեանէն՝ Նիւ Եորք (" ")	7. —
»	4. — Աբգարեան Աւանդէն՝ Լոնսոն (Խնամախօսութեան)	2060.500
»	6. — Տիկին Մ. Զեյնունեանէն՝ Պոսթըն (ընդհ. կարեաց)	19.650
»	7. — Հարրի եւ Գալիպ Հէսիսըն Եղաբեանէն՝ Փրովինցիա (ժռ. Վ.ժ.Նին)	196.500
»	18. — Ովաննա Տէր Յակոբեանէն՝ Պոսթըն (Ս. Թարգմ. Վարժարանին)	9. —
»	18. — Տիար Մ. Միխայիլեանէն՝ " (" ")	9. —
»	18. — Տիար Արեմիս Սվանեանէն՝ Նիւ Եորք (" ")	9. —
»	18. — Կոմիտաս Ակումբէն՝ Ուոքինգտոն (" ")	17. —
»	18. — Տիար Ս. Պոլանեանէն՝ Պոսթըն (" ")	9. —
»	18. — Տիար Ա. Խորասանեանէն՝ Փասաթեն (" ")	9. —
»	18. — Տիար Ս. Էմիլիանեանէն՝ " (" ")	9. —

Տ. Յ. Ֆիլս

Մարտ	18.	— Տիար Փօլ Ասոյեանէն՝ Փաստեան (Ս. Թարգմ. Վարժարանին)	9. —
»	18.	— Տիար Սահակ Վարդանեանէն՝ Բէյութն (« «)	9. —
»	22.	— Տիար Հայրապետ Տօսթուրեանէն՝ Պէյրուք (ընդհ. կարեաց)	25. —
»	22.	— Տիար Ճոն Միրաբէն՝ Պոսքըն (ժողով. վրձնին)	196.500
»	26.	— Տիար Ճորն Կարապետեանէն՝ Նուսապէմ (ընդհ. կարեաց)	50. —
»	26.	— Տիար Գրիգոր Տէր Մասթուսեանէն՝ Առօրրբաուն (Խնամարար.)	39 400
»	27.	— Կիւլ Ալվազեանէն՝ Նիւ Եոբ (Ս. Թարգմ. Վրձնին)	3 700
»	28.	— Տիար Ներսէս Պ. Կիւլպէկեանէն՝ Լոնսոն (ժողով. վրձնին)	1379. —
»	29.	— Տիար Բարուրիւն Պիլազարեանէն՝ Պոսքըն (ընդհ. կարեաց)	24 722
Ապրիլ	1.	— Հաւարտ Գարակոզեան Հիմնարկ.էն՝ Նիւ Եոբ (Ս. Թ. Վրձնին)	390. —
»	5.	— Տիար Երուանդ Յակոբեանէն՝ Նիւ Եոբ (Ս. Թարգմ. Վրձնին)	9. —
»	5.	— Տիար Ա. Բարեշանեանէն՝ Բիսլի (« «)	9. —
»	5.	— Տիար Կ. Գարակոզեանէն՝ Ֆրէզնօ (« «)	8. —
»	5.	— Ալիս Փիւանէն՝ Նիւ Եոբ (« «)	8.465
»	5.	— Մեծօրիւպէ Թիմուրէն՝ Լոս Անճելլոս (« «)	8 465
»	5.	— Տիար Լեւոն Գալիբեանէն՝ Քիլվէնս (« «)	8.400
»	5.	— Տիար Ա. Հանընլեանէն՝ Պոսքըն (« «)	9.015
»	10.	— « « « (Խնամարարեան)	39 250
»	18.	— Տէր Եւ Տիլիկ Կուսպէլեանեանէն՝ Տիբրոյք (ընդհ. կարեաց)	39.300
»	18.	— Տիար Եղուարդ Մարտիկեանէն՝ Տիբրոյք (ժողով. վրձնին)	196 500
»	18.	— Տիար Օննիկ Թադիպեանէն՝ Տիբրոյք (« «)	49.125
»	30.	— Օր. Թադուհի Մարուխանէն՝ Պալատ (ընդհ. կարեաց)	15. —
Մայիս	1.	— Հ. Պըրբէն (Հայ Ազգ. Ան. Ամերիկ. Բարեկ.) Մայամի (Ս Թ. Վ. ին)	166. —
»	2.	— Բիւքանիոյ Վերաւ. Միւրքեանէն՝ Նիւ Եոբ (Ս. Թ. Վրձնին)	42. —
»	2.	— Տիար Սիմոն Նժդանեանէն՝ « « (« «)	9. —
»	2.	— Տիար Գ. Կարապետեանէն՝ Ֆիլադելֆիա (« «)	8.900
»	2.	— Տիար Զարի Աննեանէն՝ Ռիչմոնս (« «)	8.600
»	2.	— Տիար Սեդրակ Սուլթանէն՝ Ֆիլադելֆիա (« «)	8.200
»	3.	— Տիար Հ. Գալաբեանէն՝ Նիւ Եոբ (ժողով. վրձնին)	193. —
»	3.	— Հայ Տիկնանց Միւրքեանէն՝ Պրոքլին (« «)	77.200
»	6.	— Հ. Ե. Ե. Կ. Քէն՝ Ֆրէզնօ (Մերոյ Թարգմ. Վրձնին)	9. —
»	6.	— Հոթիսիմե Ասրանեանէն՝ Չիկագօ (« « «)	9. —
»	6.	— Տիար Մարքին Աբգարեանէն՝ Տիբրոյք (« « «)	9. —
»	6.	— Տիար Գ. Գանիլեանէն՝ Պոսքըն (« « «)	9. —
»	6.	— Տիար Մկրտիչ Մամարեանէն՝ Տիբրոյք (« « «)	9. —
»	10.	— Կիւլլապի Կիւլ Հիմնարկ.էն (Ս. Ասուածածնայ Տանարի նորգր.)	1080. —
»	10.	— Տիար Կարապետ Ղազարոսեանէն՝ Փրոքլինս (ընդհ. կարեաց)	90. —
»	10.	— Տիար Պալատար Աւագեանէն՝ Փրոքլինս (« «)	90. —
»	10.	— Հ. Ե. Ե. Կ. Ա. Կէն՝ Քիլվէնս (ընդհ. կարեաց)	9. —
»	25.	— Տիար Հ. Ա. Քօլինգէն՝ Օբլէնս (Ս. Թ. Վրձնին)	8.500
»	25.	— Սառա Խոլիկեանէն՝ Պոսքըն (« «)	8.500
»	31.	— Տիար Արամ Սարոյեանէն՝ Ֆրէզնօ (ընդհ. կարեաց)	40.950
»	31.	— Տիար Պետրոս Ազատեանէն՝ Սամբրիլ (ժողով. վրձնին)	180. —
»	31.	— Տիար Արիս Ալեքանեանէն՝ Համիլթըն (ընդհ. կարեաց)	95.400
Յունիս	5.	— Գասերֆ Վարդանանցէն՝ Նիւ Եոբ (ժողով. վրձնին)	155.600
»	5.	— Գասերֆ Վարդանանցէն՝ Նիւ Եոբ (Ս. Թրգ. Վրձնին)	84.800
»	13.	— Տիար Ն. Թաքեանէն՝ Եդիս (« «)	11. —
»	13.	— Կիւլ Ալվազեանէն՝ Նիւ Եոբ (« «)	20. —

Տ. Յ. Ֆիլս

Յունիս	13.	—	Համեսուհի Ամեթնեանէն՝ Թուլարի (« «)	19.—
»	13.	—	Օր. Ալիս Կիւրեղեանէն՝ Յրեզնո (« «)	9.250
»	13.	—	Իրենա Թումանեանէն՝ Լոս Անճելլոս (« «)	11.—
»	13.	—	Հայասան Պէյթրիէն՝ Յրեզնո (« «)	11.—
»	13.	—	Տիար Հերի Դաւիթեանէն՝ Եղեմ (« «)	18.—
»	25.	—	Տիկին Փարիզ Զաւարեանէն՝ Նիւ Եորք (Խնամաստութեան)	44.505
»	28.	—	Հ. Ե. Ե. Կ. Ք. Կեզոն. Խորհուրդէն՝ Յրեզնո (Ս. Թ. Վրժ.ճին)	8.300
»	28.	—	Տիար Կարօ Գազեզեանէն՝ Չիքակօ (« «)	9.—
»	28.	—	Տիար Վարդան Խաչիկեանէն՝ Չիքակօ (« «)	9.—
»	28.	—	Սրբուհի Պսակեանէն՝ Նիւ Եորք (« «)	9.—
Յուլիս	1.	—	Տոբ. Գեղամ Կոֆնեանէն՝ Քլիվլէնս (Ժուլ. Վրժ.ճին)	96.250
»	1.	—	Տիար Գարեգին Տեմիրեանէն՝ Քլիվլէնս (« «)	48.125
»	13.	—	Տիար Արսաւես Զարգլեանէն՝ Օշրնսայս (ընդհ. կարեաց)	53.060
»	18.	—	Կիւլլապի Կիւլլեկեկ. Հիմնարկուրեանէն 1956ի (Ս. Թ. Վրժ.ճին)	360.—
»	18.	—	» » » 1957ի (Ժուլ. Վրժ.ճին)	900.—
»	22.	—	Տիար Կարապետ Իզմիրեանէն՝ Սան Ֆրանսիսքօ (ընդհ. կարեաց)	7.650
Օգոս.	8.	—	Տիար Պերն Պապայեանէն՝ Ասիս Ապէպա (Ժուլ. Վրժ.ճին)	215.040
»	15.	—	Տիար Ռական Պէրդիեանէն՝ Պրոնֆօ (ընդհ. կարեաց)	6.—
»	20.	—	Տիար Զարեն Մուքաթեանէն՝ Լոնսոն (Ժուլ. Վրժ.ճին)	304.500
»	27.	—	Տիկին Ն. Գալֆայեանէն՝ Յունիքը Սիբի (ընդհ. կարեաց)	5.790
»	28.	—	Տիկին Աբրիլիս Սողիկեանէն՝ Չիքակօ (Ս. Թ. Վրժ.ճին)	9.—
»	28.	—	Տիար Պօղոս Զօպանեանէն՝ Բէյլիս (« «)	18.500
»	28.	—	Տիար Վ. Էդոյեանէն՝ Սաֆրաճէրօ (« «)	9.—
»	28.	—	Տիար Հայկ Գալուֆեանէն՝ Նիւ Եորք (« «)	77.500
Սեպտեմ.	1.	—	Եկեղ. Տիկնանց Միուրեանէն՝ Էվընսթըն (Ս. Թ. Վրժ.ճին)	36.—
»	13.	—	Տիկին Յ. Սեմերեանէն՝ Պալսաս (ընդհ. կարեաց)	5.200
»	23.	—	Աբգարեան Աւանդէն՝ Լոնսոն (Խնամաստութեան)	1080.—
»	26.	—	Տիար Սահակ Սպինեանէն՝ Յրեզնո (ընդհ. կարեաց)	39.250
»	30.	—	Կիւլլապի Կիւլլեկեկեան Հիմնարկուրեանէն (Ս. Թ. Վրժ.ճին)	193.750
»	30.	—	Համասեբ. Վերաւ. Միուրեանէն՝ Նիւ Եորք (« «)	146.450
Հոկտեմ.	1.	—	Տիար Գրիգոր Պարոնեանէն՝ Լոս Անճելլոս (« «)	9.—
»	1.	—	Արնի Աւեսեանէն՝ Յրեզնո (« «)	9.—
»	1.	—	Տիկ. Լուսի Կիւրիւնլեանէն՝ Ֆիլասէլֆիա (« «)	9.—
»	1.	—	Լիլի Գասպարեանէն՝ Սաֆրաճէրօ (« «)	9.—
»	1.	—	Տեր Եւ Տիկին Գլապէն՝ Փասսաճէն (« «)	9.—
»	1.	—	Եկեղ. Տիկնանց Միուրեանէն՝ Փասսաճէն (« «)	9.—
»	1.	—	Տիկին Պերրա Նանտրեանէն՝ Նորք Պերկէն (« «)	9.—
»	1.	—	Տիկին Ազնիւ Մետրոպօլեանէն՝ Նիւ ձըքսի (ընդհ. կարեաց)	3.940
»	1.	—	Հ. Բ. Ը. Միուրեանէն՝ Նիւ Եորք (ընդհ. կարեաց)	1800.—
»	1.	—	Տիար ձեյմզ Գաբրիէլ՝ Լոս Անճելլոս (Ժուլ. Վրժ.ճին)	180.—
»	1.	—	Տիար Սարգիս Տիարպէրեանէն՝ Նիւ Եորք (ընդհ. կարեաց)	720.—
»	1.	—	Տիար Ալպէր Մարտիրոսեանէն՝ Բէքըրըն (Ժուլ. Վրժ.ճին)	180.—
»	2.	—	Սեֆերեան Եղբայրեանէն՝ Ասիս Ապէպա (« «)	199.500
»	5.	—	Տոբ. Ազնիւ Իսրայէլեանէն՝ Պոլլսթըն (ընդհ. կարեաց)	19.500
»	10.	—	Տիար Ա. Օսապաճեանէն՝ Պրոնֆօ (« «)	7.820
»	28.	—	Տիար Յարութ. Պիլազարեանէն՝ Պոլլսթըն (ընդհ. կարեաց)	39.700
»	28.	—	Աբգարեան Աւանդէն՝ Լոնսոն (Խնամաստութեան)	1096.500
»	31.	—	Հ. Բ. Ը. Միուրեանէն՝ Նիւ Եորք (ընդհ. կարեաց)	1800.—

Տ. Յ. Ֆիլս

Հոկտեմբ.	31.	—	Կիւլլապի Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Ս. Թ. Վրժ.Նին)	360. —
»	31.	—	» » » (Ժառանգ. Վրժ.Նին)	1260. —
»	31.	—	Տիար Յ. Մանասերեանէն՝ Փրէսքոն (ընդհ. կարեաց)	18. —
Նոյեմբեր	1.	—	Տիար Արա Եարսբէն՝ Նիւ Եորք (Ս. Թ. Վրժ.Նին)	9. —
Դեկտեմբ.	3.	—	Գալուս Կիւլպէնկեան Հիմն.էն (Ս. Յարութեան Տանարի Եորոգ.)	997.500
»	10.	—	Տիկին Մարի Գալֆայեանէն՝ Պէլմար (ընդհ. կարեաց)	7. —
»	11.	—	Ալմաս Գասապեանէն (Փիթըր Մէյսըն) Նիւ Միլֆորս (զգր. շի- նութեանց)	2145. —
»	12.	—	Այնրապի Հայրենակց. Միութեանէն՝ Պոսթըն (Ս. Թ. Վրժ.Նին)	19. —
»	12.	—	Տիար Ճորն Պէյլերեանէն՝ Տիբրոյր (» »)	18. —
»	12.	—	Տէր Եւ Տիկին Ապրանէն՝ Չիքաօ (» »)	9. —
»	12.	—	Բիւքանինոյ Վեր. Հայր. Միութեանէն՝ Ամերիկա (» »)	43. —
»	12.	—	Տիար Թադէոս Թամուզեանէն՝ Եղեմ (» »)	9.500
»	14.	—	Տիար Աեսաեւա Չարզեանէն՝ Օքսֆորտ (ընդհ. կարեաց)	70.820
»	15.	—	Տիար Գրիգոր Տէր Մասթոսեանէն՝ Ուոքըրթաուն (Խնձ.՝ րութեան)	39.000
»	17.	—	Տիար Երուանդ Հիւսիսեանէն՝ Միլան (ընդհ. կարեաց)	720. —
»	17.	—	Ընդհ. Նազարեանէն՝ Սիմպլէրի (» »)	9. —
»	17.	—	Տիար Սանթիակո Նազարէն՝ Սան Պերնանսո (» »)	117.550
»	19.	—	Տոքթ. Ազնիւ Իսախանեան՝ Պոլսոյրն (» »)	46.800
»	19.	—	Տիար Ա. Էսերեանէն՝ Պելմոնդ (» »)	7.200
»	31.	—	Տէր Եւ Տիկին Գրայֆ՝ Փասսէնա (Ս. Թ. Վրժ.Նին)	18.500
»	31.	—	Տիար Չարլի Աբրահամեանէն՝ » (» »)	9.200
»	31.	—	Տիար Գ. » » (» »)	9.200
»	31.	—	Տիար Ասեփան Փիլիպպոսեանէն՝ Ֆիլասէլֆիա (» »)	38.500
»	31.	—	Տոքթ. Վ. Նեսուրեանէն՝ » (» »)	38.500
»	31.	—	Ոմն (» »)	2.600

Սոր երախտագիտութեամբ կ'ուզենք ծանուցանել այստեղ՝ թէ ԳԱՂՈՒՍՏ ԿԻԻԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ Պատուարժան Վարչութիւնը Ս. Աթոռոյս կրթական, մշակութային եւ խնամաստարական գործերուն համար յաշկացուցած է սարեկան 15,000 լիրա ստերլին, առ այժմ եւեմ սարուան Երջանի մը համար :

Առաջին սարուան հաւելոյն մաս մը գումար Ս. Աթոռոյս կողմէ ստացուած է արդէն, ներկայ 1958ի տմարական սարուոյն ընթացին :

Մրտագին կ'օրհնենք յիշատակը հանգուցեալ Գալուս Կիւլպէնկեանին, հալ ժողովուրդի մեծանուն զակին, եւ Կիւլպէնկեան Գերդասանի ննչեցելոց. եւ անոնց կենդանի շառաիղներուն եւ Հիմնարկութեան Վարչութեան անդամներուն կը մաղթենք արեւաստիւրն եւ յաջողութիւն յամենայն գործս բարիս :


31 Մարտ 1958

Պատրիարքարան Հայոց, Երուսաղէմ

ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՂՔԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԿՍՐԱՆԸ
 ԾՆՈՐՀԱԿԱՂՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՒՆՆԵՐԸ

- ՃՐԱԳ (Գիրք Դ.) - Ա. Ա. Պետրկեան: Նուէր Ամերիկայի Հայ Աւետ. Եկեղեց. Ընկ.էն
 ՊԱՅՔԱՐ - Նոր Տարւոյ Բացառիկ - 1957: Նուէր «Պայքար»էն:
 Բազարատ Թեւեանէ (Կ. Պոլիս) ստացանք. -
 ա) ՎԱՆՅ ԵՒ ՄԱՐՕ - Ատրինէ Տատրեան: ք) ԵՐՁԱՆԻԿ ՏԱՐԵԳԻՐՔ (1957):
 ԳՐԱԿԱՆՈՒԹՒՆ (Ա. Ե. Բ. Հատորներ) - Խաչիկ Վ. Աթանասեան (նուիրատու):
 Գէորգ Յ. Պարսումեանէն ստացանք. - ա) ԳԱՆՁԵՐՈՒ ԿՂՁԻՆ:
 ք) ՔՍԱՆԱՄԵԱԿ ԶԱՒԱՐԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՒ ՎՍՐԺԱՐԱՆԻ:
 ԱՂԲԻՐՆԵՐՈՒ ՀՈԳԱՅՈՒՆԵՐ - Վեր. Փիթըր Մարշըլ: Նուէր Քրիստ. Զանից Ընկ.էն:
 ՅԱՐԳԱՆՔ 20-ՆԵՐՈՒՆ - Պէյրութ. Տպ. «Մշակ»: [ղեկավարութեամբ:
 ՄԵՆ ՀՍՄԵՐԳ - Գուսան Երաժշտ. Միութեան 25ամեակին առթիւ, Բարսեղ Կանաչեանի
 ԿԵԱՆՔԻՍ ՊԱՏՄՈՒԹՒՆԸ ԵՒ ՅՈՒՆԼԻՆԱԿԱՆ ԳԻՐՔ - Ա. Ե. Բ. Հատորներ: Մաշտոց
 Աւագ Քնյ. Ոսկերիչեան (նուիրատու):
 ԱՐԱՐՈՂՈՒԹՒՆ ԱՐԲԱՋԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ - Բարգէն Վրդ. Վարժապետեան (նուիրատու):
 CONSECRATION SERVICES - Armenian Apostolic Church of Richmond, Virginia.
 ՅԵՂԱՓՈՒԿԱԿԱՆ ԱԼՊՈՄ - Բ. Շարք, թիւ 7: Թուման Թումանյ (Թորգոմ): Հրատ. Ե
 ՅԵՂԱՓՈՒԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ - Հրատ. Ե նուէր ըստ նախորդին: [նուէր Աւոյի:
 Յակոբ Յակոբեանէ ստացանք. - ա) ՏԱՐՕՆ - ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆԻ ՎԱՆՔԵՐԸ - Հ. Համա-
 զասպ Ոսկեան: ք) ՏԱՐՕՆԻ ԱՐԾԻՒ - 7 Տարի:
 ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ - Շահան (նուիրատու): Պոսթոն, 1955:
 ԸՆՏԱՆԻՔ - Շահէն Թաթիկեան: Նուէր Յ. Հալլահեանէ:
 Խաչիկ Վ. Աթանասեան կը նուիրէ. - ա) ԱՆՍՈՒԱԿ ՈՐԴԻՆ: ք) ԱՒԵՏՈՒՄ: գ) ԳՈՂԳՈԹԱ:
 ՍՄԲՈՏԱՅ ԱՊՐԱՊԵՏԻ ՏԱՐԵԳԻՐՔ - Վենետիկ, Ա. Ղազար. 1956:
 ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԱՆԹԷՊՅԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՅՅԵՂ ՊԱՏԳ. ԺՈՂՈ-
 ՎԻՆ - 8-9, 1956: Նուէր Գ. Պողարեանէ:
 ԾԱՂԿԵՓՈՒՆՁ - Թլկատինցի, Հալէպ, 1957: Նուէր ըստ նախորդին:
 Հ. Վարդան Թէքէեանէ ստացանք. -
 ա) ԱՍՏՈՒԾՈՅ ԿԸ ՀԱՒԱՏԱՅ: ք) ՀՈԳԻ: գ) ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ:
 դ) ԱՒԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԸ ԽՈՒՄԻՆՅԱՆ ԹԷ ԽԱՅՅԻՆ: Ե) Ա. ՀԱՂՈՐԳՈՒԹՒՆ:
 զ) ԵԿԵՂԵՑԻՆ - ԵԿԵՂԵՑԻՆԵՐ: է) ԵՍ ՄՍՐԳՈՒ ՁԵՄ ԽՈՍՏՈՎԱՆԻՐ:
 SELECTED ARMENIAN SONGS - Piano arrangements by Arakel Tatian. Donated by
 The Detroit Women's Chapter of the A. G. B. U.
 ԾՈՎԵՐՈՒՆ ՊԷՍ - Հայկ Շիրոյեանց (նուիրատու):
 ՊԱՏՄՈՒԹՒՆ ՏԱՐՕՆԻ ԱՇԽԱՐՀԻ - Կ. Սասունի (նուիրատու):
 ՍԿՍՈՒԱԾՔ ՈՒԹ ՁՍՏԻՑ ՇԱՐԱԿԱՆՈՅ (Մեքենագրուած):
 ՅԱՐՁԱԿՈՒՄ ԱԳՈՒՒ ԱՆՏԱՌԻՆ ՄԷՁ - Օթթօ Կոյումյան: Թրգմ. Մ. Աիսակ (նուիրտ.):
 ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ - Տարեգիրք (1957): Նուէր Հ. Համազասպ Ոսկեանէ:
 ՄՈՅԿԵՐՈՒՆ ՏԱԿ - Զարուհի Պահրի (նուիրատու):
 ՀՍՃԸՆԻ ՈՒԹԱՄՍԵԱՅ ԳԻՒՅՍՁՆԱՄԱՐՏԸ (Բ. Տպ.) - Սոկրատ Յ. Թէրզեան (նուիրտ.):
 ՊՀԱԿԱՒԱԳ ԿԻԹԱ - Թրգմ. Հայկազուն Ս. Տէախեան: Նուէր Յարթ. Սարայտարեանէ:
 ԿԱՐԱՊԻ ԵՐԳԵՐ (Քերթուածներ) - Յովհ. Այանեան (նուիրատու):
 Բէքինի Ազգային Մատենադարանէն ստացանք 9 Անգլերէն գիրքեր:
 ՆՈՐԷՆ ՇԻՆՅՅ - Ներսէս Ս. Սարեան (նուիրատու):
 ԵՐԱԺԻՇՏ ՌՈՒԲԷՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ - Օշական Արդ. Մինասեան (նուիրատու):
 ՔՍԱՆ ՀԻՆԳՍՄԵԱԿ Ա. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻՈՅ Ութըրթաուսի, 1957: Նուէր Հոգ. Հովիւէն:



A HOUSEFUL OF LOVE - Marjorie Housepian (donor). [Պողարեանէ ։
THE COMPLETE WORKS OF ALFRED LORD TENNYSON - Նուէր Նորայր Եպս.
EMMAUS - Pierre Duvignau. Նուէր Սուրէն Եպս. Քէմհանեանէ ։
ԵՐԿԻՐ ԽՈՒՎՔԻ - Արմէն Անոյշ (նուիրատու) ։

«Պատանեկան Մատենաշար»էն ստացանք 6 Հայերէն գրքոյկներ ։
ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԻՒՆԸ - Նուէր Ս. Սթոռոյա Տպարանէն , 1957 ։
ԵՐԿԵՑՈՂՈՒԹԻՒՆՔ ԱՐԵՒԱԴԱՂԻ Հայց. Ս. Եկեղեցոյ (Հայերէն եւ Անգլերէն) ։ Դաշնա-
ւորից Վարդան Սարգսեան ։ Հրատ. եւ նուէր Թորոքով Վրդ. Մանուկեանէ ։
ԿՐԹԱ. - ԴԱՍՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹԻՒՆ - Օ. Գ. Եազ (նուիրատու) ։

A CATECHISM OF CHRISTIAN INSTRUCTION - Archbp. Khoren Narbey. Նուէր
Կալիաթայի Ս. Նազարէթայ Եկեղեցիէն ։ [Գարեկեանէ ։
ՏԵՂԵԿԱԿԻՐ Ս. ԹԱՐԳՎ. ՎԱՐԺԱՐԱՆԻ 1956 - 1957 ՏԱՐԵՇՐՉԱՆԻ - Նուէր Կիւրեղ Վրդ.
REPORT OF THE SPECIAL COMMITTEE ON THE PROBLEM OF HUNGARY -
United Nations General Assembly Official Records.

THE DIVINE LITURGY OF THE ARMENIAN CHURCH - Sponsored by the ACYOA.
Նուէր Առնակ Քհնյ. Գասպարեանէ ։

ԾՐԱԳԻՐ ՈՒՍՄԱՆՅ ԺԱՆԱՆԳԱՆՈՐԱԿ Վարժարանի Ա. Բ. Գ. Գ. Դասարանաց եւ Ընծա-
յարանի Ա. Բ. Գ. Տարիներու (Մեքենագրուած) ։ Պատրաստեց Հայկազուն Եպս. ։
POSTAGE STAMPS OF ARMENIA (Parts I. II. and III.) - S. D. Tchilingirian & P. T.
Ashford. Presented by «The Armenian Mirror Spectator».

Վահէ - Վահեանէն ստացանք 17 Հայերէն գիրքեր ։
Վահրամ Մալեան կը նուիրէ 3 Անգլերէն գիրքեր ։ [Հ. Բ. Ը. Մ. էն ։
ՇՈՐԱԿԱՆ ՀԱՅՈՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ (Հատոր Ե.) - Հ. Ղևոնդ Վ. Տայեան ։ Նուէր
ՎԱՂԱՐՇՈՊԱՍԻ ՊԱՐ (Մշակում Դաշնամուրի համար) - Ա. Բարաջանեան ։ Նուէր Չաւէն
ՍԵՐՈՔ ԱՂԲԱՐ - Ն. Լ. Մանկունի (նուիրատու) ։ Նիւ Եորք, 1957 ։ [Վրդ. է ։


DINNER AT OMAR KHAYYAM'S - George Mardikian (presented by the author).
Ս. Թարգմանչաց Վրժ.ի Տեսութենէն ստացանք 14 Հայերէն եւ 31 Յրանսերէն գիրքեր ։
ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ. - Վեր. Ա. Չ. Եղոյեան ։ Հալէպ, Տպ. «Մարանաթա» ։
ԴՐՈՒԱԿՆԵՐ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂՇՈՆԷՆ - Աւետիս Դ. Թէքէեան (նւրա.) ։ Պէյրուիթ, 1957 ։
ԱՐՅՈՒՆԵՐ ԾԻԹԵՐ (Քերթուածներ) - Գէորգ Ս. Ճինիվիզեան (նւրա.) ։ Երուսաղէմ, 1957 ։
ՊՇՏՏՈՆ ԵՒ ՊԱՐՏԱՆՈՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱՒԱԳՈՅ ԵԿԵՂԵԿ. պաշտ. ընթացքին (Մեքենագր.) ։

ՍԻՐՈՅ ԵՒ ԱՐԿԱԾԻ ՏՂԱՔԸ - Վազգէն Շուշանեան ։ Հրատ. եւ նուէր «Էտովան»ի ։
ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆԸ (Արարերէն) - Աարգիս Յրատրգոնեան (նուիրատու) ։
ՀԱՏԸՆՏԻՐ ՊՈՏՄՈՒՍԾԻՆԵՐ (Ա. եւ Բ. Հատորներ) - Հայ. թրգմ. Յովհ. Գ. Ճէտիտեան ։
Նոյնը, Գ. Հատոր - Հրատ. եւ նուէր Քրիստ. Ջանից Միտթեան ։ Պէյրուիթ, 1957 ։
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍՍՎԱՆԴԱՆՄԱՆ ՄԵԹՈՒԿԱ - Ա. Ս. Ղարիբջան, 1954 ։

Եզուարդ Պողպատեանէ ստացանք. -
ա) ԱԲՈՒ ԼԱՂԱ ՄՈՂԱՐԻ (Բ. Տպ.) - Աւետիք Իսահակեան ։ Հրատ. «Էտովան»ի ։
բ) ՍԻՄՄԱՆԹՈ ԵՒ ԽԱՂԷՉԱՐԷ (Բ. Տպ.) - Յովհ. Շիրազ ։ Հրատ. «Էտովան»ի ։
ՉԱՐԵՆՑ - Վահան Նաւասարդեան ։ Հրատ. եւ նուէր «Յուսաբեր»ի, Դահիրէ ։
ԺԱՄԱՆՑ - Ա. Հայկազուն ։ Նուէր Գահիրէի Հայ Կաթողիկէ Պատրիարքարանէն ։

THE SEVEN CAPITAL SINS - Rev. M. D. Forrest.
DAR EL TIFL - Jerusalem. Annual Report 1954-1956. (English & Arabic).
ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ Ս. ՅՈՎՀ. ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑԻՈՅ - Տիթրոյթ (1931-1956) - Հայերէն եւ
Անգլերէն - Նուէր Առնակ Քհնյ. Գասպարեանէ ։

Յրանչիսկեանց Գեր. Կիւսթոտէն նուէր ստացանք. -
a) DISCOVERIES AT ST. JOHN'S 'EIN KARIM - 1941-42. Fr. Sylvester J. Saller.
b) EXCAVATIONS AT BETHANY - (Author same as above).
Տիկ. Լուսիա Մխիթարեանէ ստացանք Գիւտ Մխիթարեանի հետեւեալ երկու գիրքերը.
ա) ՊՐՍՉԻԼԱՀԱՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ։ բ) ՅՈՒՇԵՐ ԵՒ ՎԵՐՅՈՒՇՈՒՄՆԵՐ ։
ԻՄ ՅՈՒՇԵՐԸ (Գ. Հատոր) - Վահան Փափազեան (նուիրատու) ։ 1957 ։
(Շարունակելի)



ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐԱԳԷՏ-ՔՆՆԱԴԱՏ

ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Գ Ա Ս Ա Գ Ի Բ Ք Ը

(Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ)

ՄԱՔՈՒՐ ԹՈՒՂԹ ԷՆ ՇՔԵՂ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Էջ՝ 688

Գին՝ ՄԷԿ Աթերլին

Սուրիա - Լիբանան 10 Լ. Ոսկի, Ամերիկա 5 Տոլար, Ֆրանսա 1500 Ֆրանկ:

ՏՊԱՐԱՆ ՄՐՈՑ ԵՆԿՈՐԵԱՆՑ

ՀՐԱՆԳ Բ. ԱՐՄԷՆԻ

ՊԱՊ ԱՐԹԱԿՈՒՆԻ

(Պասմա - Բանասիրական Երկասիրութիւնը)

Էջ՝ 318

Գին՝ 250 Ֆիլս

ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ

ՀԱՅ ԿՈՍՊՈԶԻՏՈՐՆԵՐ

Գ Ր Ե Ց

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

Էջ՝ 216 >< Գին՝ 150 Ֆիլս

تصدرها - بطريكية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النباة الاسقف هايكازون أبراهميان

العدد - ٣

تطبع في مطبعة دير الارمن - القدس

مارس - ١٩٥٨

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Bishop Haïgazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.